




ՍԻՈՆ

Կրօնական Գրական
Բանասիրական



ՊԱՏՅԱԿԱՆ ՀԱՅ ԵՐԱԿԱՆ ԸՆԴ ՊԱՏՐԱԳՈՎՈՒՅՑ

ՆՈՐ 1956

L.
ՏՐԵՅՆ

«Սիոն» մայլ արմենական շիք, գունակ, էջակ, գուգակ, լուս, աշխատանք

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

— Ս. ԾԵՇԵՔԵԱՆ Տօնին առքիւ

Երես

1

ԿՐՈՆԱԿԱՆ

— Հաւասք

ՏԱՀԵ ՎՐԴ. ԱՃԵՄԵԱՆ

5

Աղօրք մը

8

ԲԱՆԱՍՏԵՂՑԱԿԱՆ

— Ասկի կամարը

ԵՊ.ԻՎ.ԱՐԴ

9

— Ծով տմայի

ՇԵՆ - ՄԱՀ

10

— Երեք անգամ . . .

ԱՇՏԻՇԱՏ

11

— Լիրիկական

ՀՅՈՒՓՈՒՄԵ ՊՈՂ.ՊՈՍԵԱՆ

12

— * * *

ՅՈՎՀ. ՇԻՐԱԶ

12

ԳՐԱԿԱՆ

— Սփիւրքի մէջ հայերէն գրողի արժանիքին զնա-
հատուքեան պայմանները

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

13

ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

— Պապ Արքակունի

ՀՐԱՄԱԴ. Ք. ԱՐՄԵՆ

16

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

— «Ամենուն Տարեգիրք»

Ե.

20

— «Պարը Ցոյսին»

ԵՊ.ԻՎ.ԱՐԴ

21

ՄԱՏԵՆԱԳԻՐԱԿԱՆ

— (Խել) Ցովիաննես Թլկուրանցի

Ն. ԵՊԱ. ՄՈՎԱԿԱՆ

23

Ս. Երուսաղեմին եղած կարեւոր նույրատուուրիւն մը

26

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

— Հեռագիրներ

27

— Եկեղեցականք - Բեմականք

27

— Պատօնականք

29

— Ս. ԾԵՇԵՔԵԱՆ արարողութիւնները Երուսաղեմի մէջ

29

— Պատօններու փոփոխում

29

Հ. Բ. Ը. Միուրեան Ցիսնամեայ Ցոբելեանը եւ ազգապահպանման իր նոր ծրագիրները

30

Հայկ. Բարեգ. Քնդի. Միուրեան Ցիսնամեայ Ցոբելեանի տօնակատարութեան ծրագիր

34

Բարեպահտական նուեներ

35

Հաշուեկեփո. նպասից

36

**ՍԻՌՆ-Ի Տարեկան բաժնեգիրն է՝
բոլոր Երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 20**

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

Ս Ի Ա Ն

Լ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1956

ՀՈՒՆՈՒՅՐ

ԹԻՒ 1

ԽՄԲԱԳՐԸԿԱՆ

Ա. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻԻ

«Որ երեւեցաւ մարմնով
Արդարացաւ նոզով»

Յիսուսի Ա. Ծննդեան օրուան առիթով՝ զոր քիչ օրէն պիտի տօնենք, անդրագառնանք մարդկային պատմութեան այն դրուագին՝ որ հիմն ու խարիսխն է Ասուածպաշտութեան մեծ խորհուրդին:

Եկեղեցին՝ հին ու մարզարէական գուշակութիւններու համաձայն՝ կը դաւանի մեր Փրկչին «մարմնով» երեւելու իրականութիւնը, զոր կարելի չէ և պիտի չըլլայ հերքել, ո՞րքան ալ յանդզին ոմանք այլանդակօրէն ուրանալ դայն:

Կայ սակայն կարեւոր կէտ մը՝ զոր պէտք է լուսաբանել: Հրէական պատմութեան մէջ կրկնակ երեւոյթով կը ներկայանայ մեզի Մեսիական ակլնկալութիւնը: Սպասուած Փրկիչը, շատերու համար, օժտուած պիտի ըլլար երկրաւոր իշխանութեան բոլոր հանդերձանքներովը. Ան պիտի թագաւորէր քաղաքականօրէն յուսահատած հրէին ճակատազիրը վերականգնելու համար, որով և Մովսիսական եկեղեցին տիեզերական փարախը պիտի ըլլար հեթանոս ազգերուն: Միւս կողմէ, քիչերու համար թէև, Փրկչի մը երեւումը պիտի շեշտուէր անօրինակ հանգամանքով մը. Ան պիտի կընար ազատարար մը ըլլալ, ո՞չ թէ անջատ կամ սեահական գետնի մը՝ կամ Պաղեստինի հողին վրայ կանգնելով իր դրօշը, այլ իրեւ մարդ՝ ա'յնպէս ինչպէս կը ծնի ո՛եէ մահկանացու՝ երեւելով երկրի վրայ ու մարդոց հետ ապրելով՝ պիտի կտտարէր իրեն յանձնուած փրկութեան բարոյական պաշտօնը: Այս երկրորդ ակնկալութիւնն էր որ արդարացաւ մեր Տիրոջ մարմնառութեանն ու աւետարանած վարդապետութեան չնորհիւ, որով ընդհանուր եղայրութեան մը բեղմնաւոր սկզբունքները քարոզուեցան «ընդ ծագս տիեզերաց», և երկնաւոր Հօր մը որդիներն ըլլալու ազատութիւնը չնորհուեցաւ ամենուն: Արդ, ողջամիտ հաւատացեալ մը, որուն աշքին առջև փայլատակող սառւզութիւն մըն է այսօր Յիսուսի


1936 Գահ

168 - 98

Քրիստոսի կատարած փրկարար գերը, շատ պէտք չունի, կը կարծենք, մի առ մի վերլուծելու ա'յս կամ այն մարզաբէին աղօտ զուշակութիւնները, զիտնալով՝ թէ դարերու հեռաւորութենէն դիտուած Մեսիական պատկեր մը չի կընար համեմատուիլ այն կենդանի պատկերին հետ՝ որ Յիսուսով նկարուեցաւ: Եւ իրօք, Աւետարանն է որ կը լուսաւորէ այդ ամպամած մթութիւններն անցեալին, իր նորոգ ու պայծառ յայտնութեամբը, որուն առջև եսային պիտի կընար երկուանալ պահ մը, պիտի տատամսէր թերեւս ծերունին Սիմէոն, եթէ կանուխ չփակէր իր երջանիկ աչքերը, ինչպէս Յովհաննէս Մկրտիչ անգամ իր տկարացած համոզումներուն տառապանքն ունեցաւ իր բանտին մէջ:

Ներուի մեզ հոս փակազիծ մը բանալ, յիշեցնելու համար՝ թէ Մեսիական ակնկալութիւններէն բոլորովին անկախ զետնի մը ընդարձակ տարածութեանը վրայ՝ հեթանոս աշխարհն ալ, իր կարզին, մարմնաւորուած աստուածներու զոյութեան հաւատաց և պաշտեց զանոնք, ինչպէս յայտնի է. և զուցէ տարակուսանքի մատնուած միտք մը այդ խառնակ պաշտամունքի նմանութիւնը կարծէ տեսնել Յիսուս Քրիստոսի մարմնառութեան մէջ: Մենք այդ սխալ հայցողութեան վրայ պէտք չունինք ծանրանալու, միայն թէ՝ հարց կուտանք անցողակի. մեր հեթանոս նախահայրերուն — և ուրիշ բազմաթիւ ազգերու — երկրպագած Արամազդի կամ Միհրի խանձարութները աշխարհի ո՞ր անկիւնին մէջ քակուեցան. ո՞վ ծնաւ զանոնք միս ու ոսկրով. ո՞րն եղաւ անոնց զիրքն ու կեանքը: Եթէ անոնցմէ մին «Երկինք»ն էր և միւսը «Արեւ»ը, անո՞նց նման ուրիշ աստուածներ ալ լոկ անձնաւորումներն եղան բնական ա'յս կամ այն երեւոյթներու կամ զօրութիւններու, և ո՞չ թէ տիրապէս ապրող ու չնչող հոգիներ: Ինչո՞վ ուրեմն հնար է նոյնացնել զանոնք Տէր Յիսուսի հետ, որ Բեթղեհէմի մէջ ծնաւ ճիշդ մողի նման, և իր նմաններուն նուրիեց իր անձը, կերպարանակից ընելու համար զանոնք իր փառաւորեալ մարմնին: Զգուշանանք շփոթելէ Քրիստոնէական կրօնին իրականութիւնը հեթանոսական իմացումներու և երեւակայութեան հետ:

Յիսուսի «մարմնով» երեւելու պատմութիւնը՝ զոր Մատթէոս և Ղուկաս Աւետարանիչները կ'աւանդեն մեզի՝ միեւնոյն առանցքը չունի: Առաջինը՝ այրին կամ մսուրին վրայ կանգ առնող նորանշան աստղին տակ՝ որուն կը հետեւին ընծայաբեր մողերը՝ վրդովեցուցիչ տեսարան մը կը պարզէ մեր աչքին, հաւատարմօրէն նկարազբելով «Հրէից Թագաւորին» ազգելիք խուճապը: Երուսաղէմի քահանաները կը խլրտին նենդաւոր սպառազինութեամբ մը. Հերովդէս կը խռովի, կը դաւադրէ. մանուկներ կը կոտորուին. Հռաքելի լացին ձայնը կը լսուի Հռամայէն. սարսափ, փախուստ կը յաջորդեն իրարու, Էմմանուէլի կեանքը փրկելու համար: Երկրորդը սակայն՝ ծիծուն դաշտ մը կը բանայ մեր առջև, ո՞չ թէ մէկ աստղի, այլ համակ աստեղազարդ երկինքին ներքն, ուսկից կը ծաղի Աստուծոյ փառքը. հրեշտակ մը՝ յետոյ հրեշտակներ կ'երեւին. անոնց երզը կը լսուի բարձշերէն. «մեծ ուրախութիւն» աւետող ձայնները խաղաղութեան՝ հաճութեան կամ յօժար կամքի պատղամը կը հնչեցնեն երկրի ու մարդկութեան ականջին. հովիւներ իրենց հօտերուն պահպանութիւնը թողած՝ կը վազեն կուզան ողջունելու Փրկիչը կամ Օծեալ Տէրը, ու կ'օրհնեն զիստուած: Ո՞չ մէկ զոռացող սպառնալիք՝ նորածին Մանկան օրրանին մօտ: Մնողա-



կան գորովանքով կը տարուի Ան իր Հօր Տունը, ուր մարզարէութիւններ կը խօսուին, և յետոյ դառնալով Գալիլիա՝ կ'աճի, կը գօրանայ լի իմաստորեամբ։ Այս երկրորդ ներկայացումը՝ ուր հաւանական վտանգի մը հնհնութը չզգացուիր բնաւ՝ անուշ մթնոլորտ մը չնշել կուտայ մեր հողիներուն, և այդ հմայքով կը փոխադրէ զմեղ գէպի այն վայրը՝ ուր Աստուածալաշտութեան խորհուրդը բացատրող երզը պիտի թրթուար։ Ի՞նչ ձեւով ալ տրուին մեզի Աւետարանական պատմութեան այդ նախընծայ գրուազները, մեր հաւատքն այն է որ՝ երկրի վրայ «մարմնով» երեւցող Աստուծոյ Որդին փառքերով վերացաւ գէպի երկինք։

Դուք որ այս հաւատքն ունիք և կը պահէք զայն, եկէք ձեր երկիւղած էութեան խորերէն երգելու, Ա. Ծննդեան տօնին առթիւ, Հայ Քերթողին օրհնութեան սա սրտառուչ հրաւէրը.

«Խորհուրդ մեծ . . .

Որդիք մարդկան, օրհնեցէք, զի վասրն մեր մարմնացաւ»։

Յիսուսի հոգին բնագանցական նշանակութեամբ կամ դաւանաբանական բացատրութիւններով պիտի չմեկնենք, այլ պիտի ուզենք հասկնալ զայն իջըև միութիւնը կամ արտադրոյթը իր հրաշալի անձին։ Ինքն այդ հողիով մարդկային ստոյգ զիատկցութեան արժէքը բարձրացուց գերազանցօրէն, ներշնչեց մեզի մեր փրկութեան խարիսխն եղող հաւատքը, և հոգեւոր դիւցազնութեան մը անփշրելի զէնն ու զրահը հազցուց մեզի։ Որդ, այն հոգին՝ որով արդարացաւ իր աշխանքն կարճ կեանքը երկրի վրայ՝ սա հզօր համոզումը ներշնչեց մեզի՝ չզատուիլ իր սէրէն, ի՞նչ չարիքներ ալ թէ սպառնան մեր զոյութեան ու վտանգեն զայն։

Աւետարանական պատմութեան բոլոր տուեալները, որոնց իրաւունքը սուրբ է մեզի համար, կը հաւաստեն՝ թէ Քրիստոսի հոգին անուշահոտ օծումը եղաւ ապականած մարդկութեան, աստուածախառն չունչ մը՝ որ թափանցեց քայլայուած ընկերութեան մը խոնարհազոյն այն խաւերուն մէջ, ուր անիրաւուած ալքատներ կային, ուր վիրալից ու սպաւոր սիրտեր կը հեծկլաւային, ուր գերիներ կային ամբարիչա լուծերու տակ զրաստացած, ուր լոյսի կարօտ կոյցրեր կը խարիսխէն թանձրացած մութի մը մէջ։ այդ բոլոր գժբախտներուն նոր թոււական մը աւետեց Ան, արեւափառ շքեղութեամբ տօնելու համար Աստուծոյ հաճելի «տարեկան»ը։

Անողորմ ու անզգայացած սերունդներու գէմ դատապարտութեան վճիռ մը արձակելու բարոյական արիութիւնը բաւական պիտի չըլլար թերեւս որ հողիովն արգարանար երկնաւոր Վարդապետը, եթէ ընկերային այդ յեղաշընումի ձեռնարկը գրիպէր հասնելու իր բարձրազոյն նպատակին, այն է՝ տիեզերական ու հասարակորդ եղբայրութեան մը սկզբունքը տարածել մարդոց մէջ, և զանոնք Աստուծոյ որդիներ ընել երկնքի թափաւորութեան համար։

Եւ ահա իրական արդիւնք մը պսակեց Յիսուսի կոչումն յաւիտենապէս։

Լա՛ւ ևս սակայն ճանչնալու համար իր հոգին՝ որով արդարացաւ Ան, պէտք ունինք աւելի մօտէն գիտելու Անոր անհատնում ձառապայթումները՝ որոնցմով կը լուսաւորուի մեր ներքին աշխարհը։ Ո՞չ միայն Աստուածապաշտութեան երկիւղած զգացումն ու խորհուրդը կ'ունենանք իրմով, ո՞չ միայն իմաստութեան ու չնորհներու, ճանաչումի և զօրութեան սերմերը կ'աճին մեր

մէջ իր անստուեր նայուածքին ջերմութեամբը, այլ և սիրոյ և ներողութեան, զութի և զոհաբերումի կամքը կը պատապարուի մեր տկար մարմնին մէջ։ իր-մով հակառակորդներ կ'ըլլանք փարփացիական ամէն բարոյակերպ կեղծիքնե-րու, սուտ պերճանքներու, փառամոլ ու բանաւոր ձգտումներու, անմիտ վրէժ-խընդրութիւններու։ և տակաւին ինչե՛ր իր հողին կը խօսի մեզի, հողիով զմեղ արդարացնելու համար։

Գիտենք թէ մարդիկ շատ անդամ իրենց մոլար դատումներովն ու անձ-նապաշտ յօժարութիւններովը կը շինեն հողի մը իրենց հաշւոյն։ անով կը շար-ժին, կը վճռեն, կը պարծին ու կը զործեն, կարծելով տէր ըլլալ բացարձակ ճշմարտութեան մը՝ որ զուցէ ուրացումն է յայտնի ճշմարտութիւններու։ Այն-պիսիններու համար կ'ըսէ Յիսուսի հողին։ «Զէք զիտեր թէ ի՞նչ հողիի կը ծա-ռայէք դուք», ինչ որ ըսաւ իր երկու աշակերտներուն՝ երբ անոնք երկնքէն իջնելիք կրակի մը պատուհասովը կ'ուզէին պատժել Սամարական զիւղի մը բնակչութեան նախատալից մերժումը իրենց Վարդապետին հանդէա։

Չենք վարանիր ուրեմն՝ յայտարելու թէ աստուածային իմաստու-թիւնն է որ կը պահանջէ մեզմէ՝ արդարանալ մեր նմաններուն մէջ։ չթոյլա-արել որ մեր ճակատազիրը խաղալիք դառնայ մեր հակումներուն կամ հպարտ թելազրութիւններուն՝ իբրև թելերու, որոնք որպէս թէ կը զսպանակեն մեր բանական ամբողջ զործունէութիւնը, բայց չեն կընար երաշխաւորել հողիին ազնուացումն ու ազատազրութիւնը յաւիտենական կեանքի մը համար։ իրաւ-է որ մարդկային իմաստութիւնն ալ իր զիւտերովն ու միջոցներովը, իր օրէնք-ներովն ու պարտադրութիւններովը կրցած է և կընայ, բարեպաշտական միտ-քերէ անկախաբար, քաղաքակրթութեան մը բարիքներուն տնտեսութիւնը վա-րել ու արդիւնաւորել՝ բայց մեր մարմնաւոր պէտքերուն մէջ կ'ամփոփուի ան առաւելապէս, անտարբեր մնալով հողիով արդարանալու այն վեհ սկզբունքին, որ Աստուածպաշտութեան խորհուրդին էական արտայայտումն է հաւատացեալ-ներուն համար։

Չմոռնանք նաև որ աշխարհիկ փորձառութիւններու չնորհիւ մեր մաքին վայելած հաճոյքները՝ ո՛րքան ալ նուիրական համարուին՝ իւրական պաշտօն մը չունին մեր հաւատքը ամրացնելու կամ խախտելու։ և սակայն, ինչպէս որ դիւցազնի մը պէտքը կը զգանք ռազմադաշտի մը վրայ՝ մեր երկրաւոր կեանքը ապահովելու յոյսերով, ա՛յնչափ և աւելի պէտք ունինք հողեւոր պատերազմին մէջ մեզի հետ ունենալու մեր «հաւատքին զօրազուխը», մեր Տէրը։

Մանաւանդ սորվինք իրմէ՝ բարի և ուղիղ հողիով արդարացնել մեր մսեղէն և երկրաւոր ծնունդը։



ԿՐՈՆԱԿԱՆ**ՀԱՀԱՏՔ**

«Մի՛ երկնշիր, միայն հաւատա»
(ՆՈՒԿ. Ը. 50)

Երկիւղին հակադրուած հաւատքը, որ կը չեշտուի այս կիրակի օրուան(*). Աւետարանին մէջ, քաղուած Ղուկասի Շւթերորդ Գլուխի վերջին համարներէն, անգամ մը ևս կը տանի մեզ գէպի հին հարց մը, որ սակայն կը շարունակէ մնալ այսօրուան աշխարհի մտահոգութիւններու կարսորներէն մին. ո՞րն է իրական հաւատքը, այն հաւատքը զոր Քրիստոս պահանջեց բոլոր հիւանդներէն՝ որոնք իրեն դիմեցին:

Պարզ անհանգստութիւններու, ծանր հիւանդութիւններու, մինչև իսկ մահուան պարագաներուն, մարդոց երկիւղին, յուսահատութեան կամ արցունքին զիմաց, մեր Տէրը կրկնեց շարունակ. մի՛ վախնար, մի՛ յուսահատիր, մի՛ երկնշիր, բնաւ մի՛ կասկածիր, այլ միայն հաւատա, հոգ չէ թէ մահանեխի հատիկին չափ ըլլայ հաւատքդ և լեռներն անգամ կրնաս տեղափոխել: Նոյնը ըսաւ մեր Տէրը այն ժողովրդապետին, որու մասին խօսեցաւ մեզի այս առաւօտ կարդացուած ձաշու Աւետարանը:

Ան եկած էր Յիսուսի մօտ իր հիւանդ աղջկան բժշկութիւնը խնդրելու, երբ լուր հասաւ թէ աղջիկը մեռած է արդէն: Քրիստոս ըսաւ ժողովրդապետին. «Մի վախնար, միայն հաւատա», և զնաց ու կեանք տուաւ աղջկան:

Օտար չէ մեզմէ շատերուն համար այն պահը երբ՝ յուսահատած գիտութեան կարողութիւններէն՝ բժշկութիւնէն՝ մեր աշքերը կը դարձնենք գէպի աւելի բարձր զօրութիւն մը՝ անոր գերբնական միջամտութիւնը հայցելու համար: Այդպէս ըրաւ ժողովրդապետը, այդպէս ըրին ու կ'ընեն բազմաթիւ հայրեր ու մայրեր, երբ կը զգան թէ իրենց ձեռքերէն գուրս կը սահի, կաթիլ առ

կաթիլ, իրենց հիւանդ դաւակին կհանքը: Իրարանցումի, վախի և յուսահատութեան ընդմէջէն՝ կ'արթննայ անոնց մէջ հին ազօթք մը, մոռցուած հաւատք մը, ու անոնք կը փութան եկեղեցի, կ'ուխտեն, կը պաղատին, արցունք կը թափեն, վերստանալու համար իրենց զաւակը՝ Աստուծոյ ողորմութենեն:

Թմբած պիտի մնար իրենց հաւատքը, զիմած պիտի չըլլային Աստուծոյ եթէ չի գտնուէին անելի մը առջև, ինչպէս ժողովրդապետը պիտի չերթար Յիսուսի մօտ, եթէ իր սովորական բժիշկը սպառած չըլլար իր գիտութեան բոլոր կարելիութիւնները:

Եւ այսպէս է հաւատքի բոլոր հանգըրսուաններուն վրայ. յաճախ հաւատքը կը սկսի հօն՝ ուր կանգ կ'առնէ զիտութիւնը: Հիւանդութեան մասնաւոր պարագան պերճախօս օրինակ մըն է այս մասին:

Սակայն, երբ հաւատքը վստահութիւն մըն է միայն, որ մարդկային զիտութենէն յուսահատած՝ կը զիմէ դէպի Աստուծոյ գիտութիւնը, Անկէ սպասելով ինչ որ մարդկի անկարող են տալու, չի կրնար ըլլալ ամբողջական, որովհետեւ ծնունդն է մասնաւոր պարագայի մը, ուր վախը, մահուան երկիւղը աւելի տեղ ունին քան զիտակից համոզումը:

Վստահիլ Աստուծոյ, յանձնուիլ Անոր, Անկէ սպասել ամէն օգնութիւն, անշուշտթէ կը կազմին հաւատքի առաջին քայլերը, բայց տռաջին քայլեր միայն, որոնց անհրաժշտորէն պէտք է յաջորդեն ուրիշներ:

Բազմաթիւ քրիստոնեաններու հաւատքն ալ չի գերազանցեր ժողովրդապետին հաւատքը. ան վստահութեան մզում մըն է գէպի Աստուծած, արտայայտուած յաճախնեղութեան մը պարագային միայն, ապահովելու համար Աստուծոյ օգնութիւնը, ինչպէս պիտի սպահովէինք մեր բժիշկէն աւելի կարող բժիշկի մը միջամտութիւնը:

Բայց ո՞րն է կատարեալ հաւատքը, որո՞նք են առաջին վստահութեան յաջորդող միւս քայլերը՝ կատարեալ հաւատքի ճամբուն վրայ:

Հաւատալ բառը կը գործածենք միշտ երկու առումներով. կ'ըսենք հաւատալ անձի մը և հաւատալ բանի մը: Առաջին առումով՝ հաւատքը վստահութիւն մըն է, ինչպէս ըսինք. երկրորդ առումով՝ խոր

(*) Կարդացած Պէտրի ձայնափիւռէն նոյեմբեր 6ին, 1955:

համոզումներու ամբողջութիւն մը, համոզումներ սակայն՝ որոնք կը բդիխն ոչ թէ տրամաբանութենէն, այլ ներքին ապրումէ մը, ներքին վկայութենէ մը թէ՝ այս է ճշմարտութիւնը։ Եկեղեցին այս տեսակի ճշմարտութիւնները, որոնք հաւատքի առարկան կը կազմեն, կը կոչէ յայտնութիւն, նկատելով զանոնք իրբե աւանդ տրուած մարդոց Աստուծոյ կողմէն։

Այսօրուան աշխարհին համար, ինչպէս միշտ, կան մարդկակ որոնք կը մերժեն հաւատալ ունէ անձի և որևէ ուսուցումի ու իրենց վստահութիւնն ու յոյսերը կը գնեն իրենք իրենց վրայ, հակադրելով իրենց գիտութիւնը յայտնուած հաւատքին։ Այսպիսինները չեն մերժեր հաւատքի մը անհրաժեշտութիւնը, այլ կրօնական հաւատքին կը հակադրեն ուրիշ հաւատք մը, այն է հաւատք՝ մարդկային մտքի կտրողութիւններուն, որոնք կը նկատուին բաւարար՝ հասնելու համար բացարձակ ճշմարտութեան։ Գիտեն թէ մարդկային միտքը շատ հեռու է թափանցած ըլլալէ արեգերքի և մարդու խորհուրդներուն, թէ զիտութեան նոր նուաճումները փաստ մըն են ապացուցանելու համար որ երէկուան ճըշմարտութիւնը, միամտութիւն է այսօր, և ինչ որ միամտութիւն պիտի նկատուի վազը, չնորհիւ նոր նուաճումներու, ճշմարտութիւն է այսօր։ Գիտեն այս անուըրանալի օրէնքը զիտական աշխարհին, սակայն իրենց վստահութիւնը կ'ուզեն կապուած պահել միայն ու միայն իրենց գիտութեան, հաւաստիացնելով իրենց չուրջինները թէ պիտի հասնի օր մը, երբ զիտութիւնը պիտի բացատրէ ամէն բան և պէտք պիտի չմնայ գիմելու կրօնքի տուած բացատրութիւններուն։

Այսպիսիններուն պատասխանը շատ պարզ է. եթէ չուզենք մանել լայն վեճին մէջ որ կասկածի տակ կ'առնէ մարդկային մտքին կարելութիւնները և կը մերժէ ճանչնալ անոր մէջ՝ ճշմարտութեան հասնելու կարողութիւնը, եթէ ենթադրենք պահ մը որ պիտի հասնի օր մը, երբ մարդու հայեցողութեան առջև դրուած բոլոր հարցերը՝ բնութեան և մարդու, այս կեանքի և յաւիտենականութեան, մահուան և անմահութեան մասին պիտի գտնեն անվիճելի պատասխաններ, անվիճելի անշուշտ մարդկա-

յին տրամաբանութեան և միտքին համար, մենք որ կ'ապրինք այսօր և չենք զիտեր այդ պատասխանները, ի՞նչ հիմնական պատճառ ունինք հաւատալու թէ զիտութիւն բերելիք պատասխանները, եթէ զան օր մը, տարբեր պիտի ըլլան մեր կրօնքին այսօր իսկ ուսուցած ճշմարտութիւններէն։ Ի՞նչո՞ւ ունինանք այն զաղափարը թէ վաղուան զիտութիւնը պիտի ժխտէ մեր հաւատալիքները, երբ ընդհակառակն զիտական ամէն նորութիւն կուգայ հաստատելու առ այժմ մեզի աւանդուած հաւատալիքները։

Ահա թէ ինչու աւելի իմաստուն կը նկատենք հաւատալ թէ զիտութիւնը, եթէ կարենար հասնիլ բացարձակ ճշմարտութիւններու, հասած կ'ըլլար արգէն մինչև այսօր և չէր թափառէր փոփոխական վարկածներու լարիւրինթոսի մը մէջ. և թէ օր մը, եթէ նոյնիսկ հասնի այդ աստիճանին, իր եզրակացութիւնները պիտի ըլլան նոյն մեր սրտի և հոգիի վկայութեան հետ, կրօնքի վկայութեան հետ՝ ապրուած ճըշմարտութեան մասին։

Երբ անկատար են մեր զիտելիքները, երբ անոնց վրայ կառուցուած զիտական կամ իմաստասիրական զրութիւնները չեն անցնիր վարկածներու սահմանէն անդին, ի՞նչպէս կարելի է մերժել հաւատքը յանուն թերի զիտութեան մը։

Բայնք թէ հաւատքը կը սկսի հոն ուր կանգ կ'առնէ զիտութիւնը։ Այսօրուան զիտութիւնը կը հասցնէ մեզի կրօնական ճըշմարտութիւններու սիմեն և հաւատքին կ թողու անոնց բանաձեռնումը։

Բնագիտութիւնը, նիւթի իր ըմբռնումով, հոգեբանութիւնը՝ հոգեկան վիճակներու ուսումնասիրութեամբ, կ'առաջնորդեն մեզի այն համոզումին թէ նիւթը ոյժ մըն է որ սկիզբ մը և վախճան մը ունի, իսկ հոգեկան մեր աշխարհը՝ հոսանք մը, որ յաւիտենական ապրումներու ցոլքը կը չուղացնէ յաճախ, անկարելի զարձնելով այլ և ս չմտածել նիւթեական ոյժի մը աղրիւրին և նպատակին, ինչպէս նաև յաւիտենական կեանքի մը մասին։

Եւ այսուղ կը սկսի հաւատքը. այս անգամ ոչ թէ ժողովրդապետի հաւատքին նման վստահութիւն մը առ Աստուծած, այլ միտքի խոր համոզումներու արտայայտութիւնը եղող հաւատք մը, որ զիտութեան

սանդուղներով կը բարձրանայ գէպի առառածածային ճշմարտութիւնը՝ յայտնութիւնը կրօնքին:

«Հաւատամք»ն է յայտնուած ճշմարտութիւններու բանաձևումը և ուղղափառութիւնը՝ անոնց ուզին. խոկ սէրը՝ անոնց գերագոյն նպատակը:

Ահա թէ ինչու երբ մարդ կը վստահի Տիրոջ ու Անոր ուսուցումին մէջ կը գտնէ զերագոյն բացատրութիւնը զիտական բոլոր ուսուցումներուն, կրնայ ապրիլ կենդանի հաւատքի այն կեանքով, որ իսկական քրիստոնեայի կեանքն է:

Հաւատալու համար չի բաւեր ընդունիլ Հաւատամքի մը վարդապետական բանաձևումները, այլ անհրաժեշտ է խոր ապրումի վերածել զանոնք, որովհետև հաւատքը վեր է աստուածաբանական զիտելիքներէն և վարդապետական բանաձևումներէն. ան, այդ բոլորին մէջէն ծաղկող նոր կեանք մըն է, մարդուն մէջ:

Գիտութիւն ճամբով կրնանք տարուիլ եզրակացնելու թէ Աստուած զոյութիւն ունի, բայց հաւատքով, այսինքն կրօնական ապրումով մը միայն կրնանք զգալի կերպով ունենալ մեր զիտակյութեան մէջ Աստուածոյ զոյութիւնը:

Հակադրութիւնը հաւատքին և գիտութեան, զոր մարդիկ կը ջանան ստեղծել, կեզծ հակադրութիւն մըն է, որովհետև առանց կանխակալ կարծիքի և ճշմարտութեան սիրոյն աշխատող գիտնականին համար, հաւատքը լոյս մըն է որ չի ժխտեր գիտութիւնը, այլ կ'ամբողջացնէ և կը լուսաբանէ զայն:

Մեր Եկեղեցին որևէ ատեն չէ մերժած գիտութեան նպաստը հաւատքին, որովհետև անոր մէջ գտած է կարելի բացատրութիւններ՝ յայտնուած ճշմարտութիւններուն: Ան մարդկային միտքին տուած է իր արժանի տեղը կրօնական հայեցողութեան մէջ, ոչ թէ անոր վրայ միայն հիմնելու համար հաւատքը, այլ բերելու համար զայն իրեն օժանդակ մեր հաւատքին:

Եկեղեցին զաւակները նախ հաւատացած են Աստուածոյ և անկէ ետք միայն մարդկային գիտելիքներուն մէջ վնտուած են իրենց հաւատքը ամրապնդող փաստեր, քանի որ հաւատքը՝ ամէն բանէ առաջ, վըստահութեան և ներքին վկայութեան հարց է:

Նոյնն է այսօր ևս ամէն զար զիտական նոր վարկածներ և ըմբռնումներ կը բերէ. ամէն իմաստասիրական հայեցողութիւն նոր գրութիւններ կը կերտէ. անոնք բոլորը չեն կրնար անցնիլ սահմանը ճիգերու, զորս մարդկային միտքը իր ստեղծումէն ի վեր կ'ընէ հասնելու համար ճշմարտութեան: Բայց անոնք կուգան ու կ'անցնին, մինչդեռ կրօնական ըմբռնումները — հաւատքը — կը մնան նոյն՝ բոլոր այն մարդոց մէջ, որոնք մտիկ կ'ընեն նախ իրենց ներքին աշխարհէն եկաղ ձայնին ու իրենց մէջ ընակող կենդանի Աստուածոյ:


Զարարուինք քարոզութիւններովը մարդոց՝ որոնք զանազան այլ նպատակներով կ'ուզեն արմատախիլ ընել մեր հաւատքը, կործանել վստահութիւնը, տկարացնելու համար Եկեղեցին:

Մեր ազգին մէջ, այդպիսիները կը հարուածեն Եկեղեցին անդին՝ մեր հոգեկան գոյութիւնը, այլ խօսքով, մեր գոյութիւնը իրբե հայ. ու հայը, մեր համոզումով, երբ կը կորսնցնէ իր հաւատքը, կը կորսնցնէ ինքպինք:

Եկեղեցին ապրեցնել, Եկեղեցին պահել առանց հաւատքի, իր կրօնական հանգամանքէն զուրկ, իր ազգային հանգամանքին համար, ծիծաղելի հակասութիւն մըն է, որ կը յիշեցնէ մեզի մոմիաներ զմոսող Եղիպատացիները: Երբ չունչը մարի, երբ կեանքը դադարի, մնացեալը, որքան ոսկի ու պերճանք փաթթինք չուրջը: լոնչ է եթէ ոչ սառած զիտակ:

Ահա թէ ինչու երբ կը տեսնենք խախտած շատերու հաւատքը, մեր այս օքերուն, մեր աղօթքն է որ Տէրը անսասան պահէ մեր Եկեղեցին, պահէ զայն կենդանի ու ներգործող, աւանդելու համար մեր ժողովուրդին՝ մեր Հայրերու Հաւատքը, վառու կենսունակ:

ՃԱՆԿԵ ՎՐԴԻ. ԱԾԼՄԵԱՆ



Ա. Դ. ՕԹՎԱԿ ՄԸ

Հայր երկնաւոր, օգնե՛ մեզի որ ընենք մեր զործն ամեն օր. եւ երբ շիրուրեան մրին ժամերը զան մեր վրայ, սուր որ չմոռնանք այն զօրուրիւնը, որ մեզ սփոփեց ուրիշ անդամներ՝ մեր յուսալիման պահերուն։

Տուր որ տակաւին յիշենիք այն պայծառ ժամերը, որոնք գտան զմեզ մեր մանկուրեան լրին բլուրներուն վրայ, կամ երբ կ'երազեինք խաղաղ գետակի մը եզերին, եւ լոյս մը կը կայծկլէք մեր ներսիդին, եւ մենք կը խոստանայինք Աստուծոյ՝ պահել մեր բաջուրիւնը յարափոփոխ տարիներու ընդմեջէն։

Խնայէ զմեզ յանկարծահաս պահերու դառնուրենեն եւ սուր կիրմերէն։ Տուր որ չմոռնանք քէ միայն հնգիին նարսուրիւնը կամ աղքասուրիւնը նշանակուրիւն ունին։ Թէեւ աշխարհ զմեզ չի ճանշնար, այնուհանդերձ Տուր որ մեր մասնումներն ու զործերը բլլան այնպէս՝ որ զմեզ մեր անձին հետ բարեկամ պահեն։ Վեցուր մեր աշերը երկրն եւ բոլ չմոռնանք ատղերուն օգուտը։

Արգիլէ՛ մեզի ուրիշները դասել, որ չըլլայ թէ մենք զմեզ դատապարտենիք։ Թող մի՛ տար որ հետեւինք աշխարհի վայնասունին, այլ Տուր որ բալենք մենք մեր համբաներուն վրայ։ Տուր մեզի բանի մը բարեկամներ, որ զմեզ սիրեն իրեւ այն որ ենք։ Եւ միշտ վա՛ռ պահէ մեր մոլար բալերուն առջեւեն յոյսի այն բարի լոյսը։

Եւ երբ ծերուրիւն ու Տկարուրիւն հասնին մեր վրայ, եւ մենք մեր երազներու դղեակին մօսեցած չըլլանք այնքան որ զան կարենանք տեսնել, սորվեցուր մեզի ընորհակալ բլլալ մեր կեանքին համար եւ ժամանակի հի՞ն յիշատակներուն համար, որոնք լաւ են եւ անուշ. Եւ բո՞լ երեկոյեան վերջալոյսը գտնէ զմեզ դեռ բաղց ու հեզ։

(Թարգմանաբար անգ. հ.)

Պ Ս Կ Ի Կ Ա Մ Ա Ր Ք

(ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ)


Լեռ նէմեարին,
Որու կուրծքին՝
Տարեմուտի գիշերներուն,
Ըստինք մ'ինչպէս
Կը բացուէր լոյսը աղբիւրին :

Սափորն ուսած՝
Մենի հայողուներ այդ բարիքին,
Կը բանայինք տարիներուն,
Ուսկի կարօսն հոգիներուն,
Հայելիին որոնց կախարդ
Կը դողային,
Աստղերն անհաս հակատազրին :



Տարեմուտի աստղերուն տակ,
Այսօր նորէն
Լեռան անհուն ընդերթներէն,
Դուն կը բացուիս
Ուսկի ծորակ նին նէմեարին,
Գոյնը որուն՝
Իցի՞ւ չըլլար մեզի ծանօթ
Դեղինն անարգ յղիաններու,
Այլ ծիածանն մարտամանուր
Մեզմէ փրբած
Երազներուն եւ ուխտերուն :

ԵՂԻՎՈՐԴ



ԾԱԿ ԱՎՏԱՑԴ



Ծովը խաղաղ է հիմա . . . : Մեկնե՞ր՝ նաւերը բոլոր,
Հաս-հաս, խումբով, յամրենքաց, ջուրերն ի վար՝ բեռնաւոր:

Իմ աչերուն մէջ՝ բախուն, խըռովուն ծով մ'ունիմ ես,
Ինչզինք զապող, փրփրող, բարայրին մէջ հով մ'ինչպէս:

Գրկած լեռան տուքը լայն, ծովն երկարե՞ր անխըռոռվ.
Մինչ ալեակիներ կը փախչին կանաչ ու բիլ խաղերով:

Ամայութիւն մը կապար ծածկեր հոգիս է հիմա,
Գրկած աղեղն երկնին՝ ուր ամէն լոյս կը դողայ:

Հաս-հաս, խումբով, յամրենքաց, ահա ծովուս ափունին,
Բարեկամի՛, երազի՛, մեկնե՞ր՝ նաւերն են ամէն:

Զանոնք մէկ-մէկ նամքեցի, արիւնելէն իմ հոգին . . . :
Մայրուէի՛ն լոյսին մէջ, ու ծովն կեանի՛ զար կրկին . . . :

Ես կը սպասեմ՝ անձկօրէն, մեկնող բոլոր նաւերուն,
Որ ես՝ ինձի զան նորէն զերք նին զանձերն իմ հոգւոյն:

Ծովը անշարժ է հիմա . . . : Մեկնե՞ր՝ նաւերը բոլոր . . . :

ՇԵՆ - Մ Ա Հ

ԵՐԵՒԱԿ ԱՆՁԱՎ...

ՀՈԳԻԻ ԵՂԲԱՑՐԱԵՐՈՒՄ

Երեւան անգամ, ես քարին զարնըւեցայ կեանիխ մէջ,
Երեւան անգամ, իմ սրտին կեանիը զարկաւ անխընայ,
Մինչ այդպէս ես աստղերուն, ափերուս մէջ զլուխս առած՝
Կը քալէի շարունակ, կուրծքիս վրայ հաց մ'ալ զըրկած ...:

Երեւան անգամ, լրսեցի՝ խորհուրդ ու միտք ինձ տրող
Մարդիկ, ըսին վընուապէս, «Հոգիդ դարձուր մենութեան ...».
«Մոոցիր աստղերը երկնից ...». «կամ, մարդու պէս, բրտիներով
Առած ճակտիդ, ճարէ՛ հացդ. քողուր երազդ ... հեռացիր ...»:

Դառըն բրժիչ մը ցարեց երեւան անգամ, հոգիխս
Ներաշխարհէն ու ցընցեց, կարծես պահ մը, այն փերակն
Որ էուրինըս եղաւ, ուր՝ դուրսէն ներս, միւս ծածուկ
Կըրեց հոգիս ցաւ, մորմնի, ուր՝ մընար ֆիչ, մեղուներն

Իմ իղձերուս, մըսերուս, զիս պարապի՛ն յանձնէին,
Երէ յանկարծ Մայր-Մեղուն իմ Հաւասէխս չարբըննա՛ր ...:
Երեւան անգամ, բայց, ինչո՞ւ, դաշտանին մէջ հոգւոյս
Աժաղաղին կանչէն վերջ, յանկարծ նայուածքն երեւան

Անոր, հեռո՞ւն, բարձունիքն ... , որուն կ'երբա՛մ ես զինով,
Թաղա՛ծ հոգւոյս մենութիւնն, մոոցա՛ծ աստղերն ալ երկնից,
Բայց, դողալէն ու լալէն զըրկած Հա՛ցը երազիս ...:

Ա. Շ Տ Ի Շ Ա Տ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆՆՐ**Լ Ի Ր Ի Կ Ա Կ Ա Ն**

Միրում եմ ես ժեզ, իմ մեծ Հայրենիք,
Քո պարզ բնուրեան խօսառւնչ ողին,
Գարեան ջրերիդ բափը մոլեզին,
Որ բողած նեռում լեռները վերձիգ
Ներեխ են յորդում վազելով ահաւոր,
Կանչով, կարկաչով լցնում տուրշ բոլոր:

Դու մօս ես նոզուս եւ խաղաղ ժամին՝
Քո ծաղիների սօսափով մեղմիկ,
Երբ կռունկների երամը փոքրիկ,
Քո ջինջ, զովառւնչ վաղ այգաբացին
Մեզ մօս գառնալով նեռուից արեւեռող,
Գարուն է բերում դաշերիդ նիրհող:

Բայց ժեզ առաւել սիրում եմ այն ժամ,
Երբ ստեղծարար ձեռնով բո որդու
Սանձում ես վայրի ջրերը յորդուն
Եւ սերմնացանի ձեռնով տեսաջան
Կանաչ ես նիւսում վարսերիդ թել-թել
Ու ոսկով զուգում բո կռւճքը ջանել,

Միրում եմ ես ժեզ այն ժամ առաւել . . .

ՀԱՅԻՓՈԽԻՄԷ ՊՕՂԱԾԵԱՆ

* * *

Ինչ որ երգեցիք պղճախայ փողով,
Սա զմռուխս սարից սրճգերգեցի,
Դուք ներուքինը բայցըիք դողով,
Սա լացի վիշտը սիրուց սանջուածի:

Դուք տեփորում եք սրբակտորը դեռ,
Սա սիրտն եմ կարդում սրբակտիսի,
Զեր երգը՝ պողպատ, իմը՝ սիրտ ու սեր, —
Ու . . . միքէ սրտին ժանզը կը նսի՞ . . .

Զեր երգը երկար, բայց սիրտն է անվերջ
Զարբնեցնելու մարդը մարդու մէջ:

ՅՈՎ.Հ. ՇԻՐՈՅ

ԳՐԱԿԱՆ

ՍՓԻՒՐԱՔԻ ՄԵԶ ՀԱՅԵՐԵՆ ԳՐՈՂԻ

ԱՐԺԱՆԻՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Դժբախտ է սփիւռքի հայ գրողը։
Ամէն բարձր նպատակ հետապնդող
մարդ գժբախտ է ինքնին։
Եւ ամէն իրաւ գրող բարձր նպատակ
հետապնդող մըն է և այդ պատճառով իսկ
գժբախտ ուրիշն։

Սփիւռքի մեր պայմանները միւս կող-
մէն կը բազմապատկեն հայ գրողին այլևս
բնական դարձած այդ գժբախտութիւնը։

Չենք խորհիր որ հայերէն գրող մը
գտնուի սփիւռքի մէջ որ նիւթական շահ
ակնկալէ իր գրութիւններէն, ուստի այս
պայմանը ի յառաջագույնէ ընդունուած
պիտի նկատենք իրը ազգակ իր գժբախ-
տութեան։

Ամէն գրող սակայն, կը՝ սպասէ զնա-
հատութեան, ինչ որ մաշած բացատրու-
թեամբ մը «բարոյական զնահատութիւն»
կը կոչենք։

Մեր մէջ սակայն գրողի մը գործին
զնահատութեան մտահոգութիւնը գոյու-
թիւն չունի առանց պայմանի։

Այդ պայմաններն են որ պիտի ջանանք
հարեւանցի քննութեան մը ենթարկել հոս։
Կը խորհինք սակայն որ շատ աւելի լուրջ
ուսումնասիրութեան արժանի են անոնք,
որովհետեւ այդ պայմանները այնպէս ինչ-
պէս որ կը կիրարկուին, ոչ միայն գրողի
գժբախտութիւնը կ'աւելցնեն այլ նաև կը
լինաւին հայ գրականութեան։

Ի մտի ունեցած այդ պայմանները՝ ե-
րեք գասի կ'ուզենք բաժնել այդ աշխա-
տանքը և զատ զատ զանոնք նկատի առ-
նել։

Հայ սփիւռքը անտիրական վիճակ մը
ունի։ Գրական ռարտը թերեւս ամենէն
շատ լինասողներէն մէկն է այդ վիճակէն։ Յ.
Օշականի մահէն ասդին մանաւանդ, կարծի հս
մէկը չկայ որ որո՞մ ու ցորենը իրարմէ զա-
նագանէ։ Թերթի մը թղթակիցը, մարզա-

կան կամ լրագրական տեղեկատու մը և ի-
րաւ գրող մը բոլորովին նոյնն են մեր ըն-
թերցողներուն համար։ Արդէն բոլորն ալ
աւելորդ կը նկատուին։ Ո՛վ ժամանակ ունի
իրենցմով զբաղելու։ Նորէն մարզական
տեղեկատուն բանի մը կը ծառայէ, մեր
գիտցած երիտասարդին խաղին մէջ ցուցու-
ցած առաւելութիւններու կամ թերութիւն-
ներու մասին խօսելով։

Ուրիշն սփիւռքի հայութիւնը իր գրող-
ներով չի հետաքրքրուիր, հետեւարար կը
մնայ գրողներուն իրարմով հետաքրքրուիր։

Ամէն գրող սակայն (նկատի ունենա-
լով զայն իր իսկական իմաստով) խտա-
ցած անձնասէր մըն է, իր վիճակով միայն
մտահոգ։ Պրուտոսին նման այնքան իր
նայուածքը իր մէջ կեղբանացուցած՝ որ
իր չուրջը ուրիշ մարդ տեսնելու ժամանակ
չունի ալ։ Իսկ եթէ հաճի իրմէ զուրս նա-
յելու, հաշիւով պիտի ընէ այդ, հաշիւ մը
որ իր անձնասիրութենէն իսկ կը բխի։ Ու-
րիշ գրողի մը գործը գնահատելու առթիւ
նկատի պիտի ունենայ անկէ զալիք օգու-
տը, այսինքն թէ գործին տէրը ի վիճակի
է իրեն տրուածը տոկոսով ետ վճարելու։
Եթէ այն, ա՛լ կարեօր չէ թէ խնդրոյ ա-
ռարկայ գործը նետուելիք է թէ թանգա-
րան զրկուելիք։ Ընդունելութիւնը նոյն է։

Վերոյիշեալ ձեռվ իրարու գործը գնա-
հատելու զիւրութիւններ ունին և կը թուի
թէ լոելեայն գոնէ համաձայնած են թեր-
թերու և հանգէսներու խմբագիրները մաս-
նաւորապէս։

Ու մեր իրաւ գրողներու մեծ մասը
գիտնալով, զգալով որ իրենք մեր ակնար-
կած պայմանը չեն լրացներ, յոյս անգամ
չեն կընար ունենալ ուրեմն զնահատուելու,
և այս միայն պիտի բաւէր որ գժբախտ
զգային ինքզինքնին։

Ուրիշն կարենալ զնահատուելու հա-

մար սակարկութեան պէտք է մտնէ, զոհացում տալով ուրիշներու հաշիւներուն և փոխադաբար ապահովելու իր ալ չահերը:

Այս մասին մէջ կ'ինան օհին օի և օնոր օի, կամ ռարսածի և գեկսուր»ի յաւիտենական զիրար հասկնալ չուզելու հարցը: Զայ կեսուր մը որ չնաւատայ թէ ինքը վերջին տիպար հարսը եղած ըլլայ և իրմէ յետոյ ամուսնական աշխարհը զլիխվայր ըրջուած ըլլայ: Եւ չկայ հարս մը որ կեսուրը աւելորդ՝ բռա մը չնկատէ, մըրցակից պառաւ մը որուն նպատակը ընտանեկան խաղաղութիւնը զրովվել է միայն:

Հայ սփիւռքին մէջ, ամէն մէկ նոր ծիլին արհամարհանքով նայած են ոչ միայն օհին երը, ոկեսուր չները այլ նաև քիչ - չատ արմատ նետած նորիրն ալ, որոշ կամ լուելեայն հասկցնելով որ տեղը իւրինց համար անբաւարար էր արդէն և թէ նորեկը աւելորդ և բռա է միայն:

Պարագան տարբեր է հայրենիքին մէջ: Հիները հոն չեն վախնար նորերու մուտաքէն իրենց ասպարէզէն ներս, որովհետեւ կը թուի թէ անկեղծօրէն կը հաւատան որ իւրաքանչիւրին գործը, որակին և քանակին համաձայն պիտի վարձատրուի:

Եւ բարերախտարար չատ ալ կարեւորութիւն չեն տար յաւիտենական փառք»ի մը և ուստի հին գրողները չեն վախնար նորերու միծնալէն և յիտ - մահու իրենց փառքի պահանջէն:

Չենք կրնար հոս զանց ընել ուրիշ կարեւոր պարագայ մը որ՝ նոյնպէս կիսով չափ գոնէ կը վերաբերի յաջորդ մասին: Շատ անգամ կը պատահի որ քանի մը միջակ գրողներ (երեւի ալ համոզուած որ իրենք գատապարտուած են յաւիտենական միջակութիւններ մնալու) գովզ քովի կուզան և կը ձեռնարկեն գրական մրցանակի մը կազմակերպութեան: Նախ կը տարուիս մտածելու թէ իրենց նպատակը միայն Հայ Գրականութեան մտահոգութիւնն է: Շատ ուշ սակայն կուզաս այն եզրակացութեան որ մարդոց նպատակը ինքզինքնին ուելամ ընել է եղած և ուրիշ ոչինչ:

Մեր նկատի ունեցած միջակութիւնները, ստացած գրութիւնները — վէպ կամ վիպակ, պատմուածք, տրամա, բանաստեղծութիւն — իրենք է որ կը դատին և

վճիռ կ'արձակին: Եւ ընդհանրապէս տրուած վճիռը սա ձեւը կ'ունենայ: «Ստացուած դրութիւններէն ոչ մէկը արժանի նկատուեցաւ մրցանակի: Հետեւեալները սակայն պատուայ յիշատակութեան արժանացած են միւրիին կողմէ»:

Կը նկատէք անշուշտ որ այս կերպով երկու թուշուն մէկ քարոզվ զարկած կ'ըլլան, թէ ինքզինքնին ուելամ ընելու և թէ յանձն առնուած ծախքէն ալ օձիքնին ազատելու:

Թորգոմ Մրցազան «Դուրեան Մրցանակ»ին զրկուած գրութիւնները, քննութեան համար, անոնց ճանչուած մասնագէտներուն կը դրկէր և անոնցմէ ստացած տեղեկագրին վրայ կը հրմնէր վճիռը:

Կրնայինք զիտնալ նոյնիսկ թէ որոնց գրութիւնները որոնց քննութեան դրկած է ան, եթէ հարդ ըլլար:

Մեր «ամենագէտ»ները սակայն պէտք չունին ուրիշներու կարծիքին: Ո՞վ կայ իւրինցմէ աւելի ամէն բանէ հասկցող:

Իրենց հրաւեր - յայտարարութեան մէջ անշուշտ հարցը այնպէս մը կը ներկայացնեն որ ամենէն ճարպիկ և մարդկային հագերանութեան տեղեակ զրողն անգամ չի կրնար չխարուիլ որ այս «անձնուրաց» մարդոց նպատակը Հայ Գրականութեան մտահոգութենէն տարբեր բան ըլլայ:

Վերայիշեալ ազգակներուն վրայ պէտք է աւելցնենք նախանձը որ աւելիներ կը գործէ միշտ, անձնական հակառակութիւնը երբ հակառակորդին ամէն բան սկ կը տեսնենք, ուրիշներու թերութիւններուն խոչըրացոյցով նայելու հակամիտութիւնը:

Հաշիւին մէջ են տակաւին համակրութիւնն ու վախը:

Վայ այն հայ զրողին (նոյնիսկ եթէ տաղանդ ալ ունենայ) որ առանց աղմուկի, իրարանցումի կ'աշխատի պղտիկ տեղ մը գրաւել սփիւռքի մեր գրական գաշտին մէջ: Որպէս անվես մէկը ոչ ոքի ուշադրութեան պիտի արժանանայ ան: Հետեւարար շուտով համբաւի տիրանալու համար անհրաժեշտ է յարձակումներ գործել համբաւի տիրացածներուն վրայ: Ինչ որ տարիներու յամառ աշխատանքով պիտի չկըրնայինք ձեռք ձգել մէկ յարձակումով, պիտի յաջողինք ստանալ փալլակի արագութեամբ լայն ըրջանակի մը կողմէ: Ինչ

որ շատ աւելի կարեւոր է ամէն մարդ ամէն դիւրութիւն պիտի ընձեռնէ, վասնզի պիտի հասկնայ թէ անվեսո մէկը չէք ու յարգանքի պիտի արժանանանք:

Նոյնն է պարագան, զժբախտաբար, մեր առօրեայ կեանքին մէջ ալ. մարդիկ քիչ կարեւութիւն կ'ընծայեն առհասարակ անսնց՝ որոնցմէ չարիք ու հարուած չեն ակնկալեր:

Անձնական նեղմիտ հաշիւներէն անկախ և նոյնիսկ նման պարագաներուն, գնահատան և քննադատման գործը պէտք է զերծ ըլլայ ոչ միայն անձնամէտ հաշիւներէ, այլ ըննադատար պէտք է ներկայացուած գործը ըն զգալու և հասկնալու կարողութիւնը ընենայ: Եատ յաճախ մեր մամուլին մէջ ասն հայրենասիրութեան և ուրիշ մտերմիկ գացումներու, գնահատման կ'արժանանան չ միայն միջակ ու տակաւին անկէ վար երթողներ, այլ նաև յայտնի գրողներու բկրորդական գործեր:

Առէ մէկը նկատի չունինք, երբ կը գրենք այս տողերը, սակայն ակնբախ օրինակ մը տալու համար յիշենք մեր գնահատուած ու սիրուած քերթողներէն մին Յովհաննէս Շիրազը, որ իրաւաէս գեղեցիկ կտորներու կարգին ունի նաև իր գրչին չնորհքը պակսեցնող քերթուածներ, որոնք սակայն իրենց հայրենասիրական զգացումին համար իրեւ հատընտիր կը հրամցուին մեզի, արտասահմանի մեր մամուլին մէջ: Այս պարագան մեզի կը յիշեցնէ ազգային բանաստեղծ Գամառ Քամիլապան, որ ժամանակին հայրենասիրական իր հասարակ տեղիք բոլոր մտածումները քերթուածներու կը վերածէր, և մարդիկ հիացումով ու սքանչացումով կը դիմաւորէին զանոնք:

Եթէ Գամառ Քամիլապայի ժամանակը կ'արդարացնէր բանաստեղծելու այդ կերպը, մեր ժամանակը զանոնք ճիշդ կերպով արժեկորելու ուրիշ իրաւունքներ ունի:

Յովհ. Շիրազ իր մէկ քերթուածին մէջ, նույրուած մէծ մարդու մը, երկինքը կ'ընծայէ անոր իրեւ փառքի մատանի և արեւ հրեղէն գոհար այդ մատանիին: Հոս պատկերը աւելի քան անհարազատ է, ուրովհետեւ երկինքը մատանիի ձեւ չունի: Պատկերը չի փոխուիր նոյնպէս իր բարոյական իրաւունքներ մէջ, որովհետեւ ոչ մէկ մահկանացու կրնայ երկինքը իրեւ օգակ

իր մատին չուրջ ունենալ և արեւ իրեւ ակնոր:

Մեծ արենցի նման իրաւունք բանաստեղծ ներ տարիներ վերջ միայն իրենց արժանավայել աեղը ունեցան մեր քերթողութեան պատույ սեղանին չուրջ, և եթէ Զարենցը բախտով առաջին մէկ օրէն պատկանելի ներկայացնողի մը չհանդիպէր՝ գուցէ ուշանար ըլլալու այն՝ ինչ որ եղաւ, իրեւ վառուած մորենին մեր զրականութեան: Ի՞նչ տրտմութիւն որ Օշականի նման մէծ քննադատ մը նայեցաւ Զարենցին անոր բացասական կողմերէն և շատ քիչ կերպով արժեկորել ուզեց անոր մէծ և իրական արժանիքը, անոր հեղեղային թափը, անոր կրակէ երգը, որ Վարուժանէն ի վեր իր նմանը չունի մեր քերթողութեանը մէջ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Շարունակելի՝ 1)

* *

Գրականուրեան մը անումին համար անհրամես սարեր են: — կազմակերպեալ ընկերութիւն, իմացական դարձեալ կազմակերպեալ բարեխառնութիւն, հաւատաւոր կրթանք, մտատիպար ու տագնապնիր, գաղափարաբանութիւններ ու սերունդ: Այս տականին 1850-ին միջնեւ շարաւուք բուականը կը գործեն մեր մէջ, անոււն, մեր ոյներուն տարողութեամբը: Սիֆիւնքը քեւ կը կարծէ շարունակել սրբազն աւանդուրինը, կը պատկանի սակայն, ուրիշ, չըսելու նամար հակամարտ բառեխառնուրեան մը: Գրականուրեան հաւատքի գործ մըն է, տաղանդի փաս մը ըլլալէ առաջ: Սիրիան Պաղեստին անկարող են հանդէս մը ապրեցնելու (գրականուրեան մը վառարան հանդիմաները կը մնան միւս): Եղիպատու իր հզօր կենսունակուրեան կը սպառէ իր օրարերեւուն: Քանի տարին բաւ եղաւ ու Փարիզի մեղ սերունդը հիւծած ներսէն, անպատճական գուրսէն, զառածի կամ շիջի: Ահաւասիկ, հակառակ տաղանդներու առառուրեան, Սիֆիւնքը չունի գրականուրեան: Ենչ որ մեր բարբառով լոյս կը տեսնէ այսօր Սիֆիւնքի զանազան կեղրուններուն մէջ, չի պատկանիր Սիւնմտահայ զրականութեան մեր ներսը բիւրեղացուցած յղացքին:

Յ. ՕՇԱԿԱՆ

ՊԱՏՄԱ-ԲԱՆԱԿԱՐԱԿԱՆ

ԴԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Ինչ որ ալ եղած ըլլայ զլիսաւոր պատճառը, երկուքին ալ մահուան վճիռը արձակեց Արշակ թագաւոր:

Երբ արքայի գաժան տրամադրութիւններուն վերահասու եղան, Տիրիթ և Վարդան Մամիկոնեան անմիջապէս ծրագրեցին փախուստ տալ և ապաստանիլ Շապուհի մօտ⁽²⁶⁾: Բայց չյաջողեցան: Վասակ Մամիկոնեան աւելի արագաշարժ գտնուեցաւ:

Ան սպանեց իր հարազատ եղբայրը գաւադիր եղանակով մը: Խումբ մը զինուորներ հետո առած ան գնաց Վարդանի երախանի կոչուած բերդը, Տայք գաւառի մէջ: Զօրքերը սովորական հագուստ հագած էին, որպէսզի կասկած չ'արթնցնեն, բայց իրենց դաշոյնները պահած հագուստնին տակ: Վասակ և իր մարզիկը առանց այլեայլի ներս ընդունուեցան, և յարմար բողէն գալուն՝ ինկան Վարդանի վրայ և տեղնուտեղին սպանեցին զայն⁽²⁷⁾:

Այս երկու սպանութիւնները քաղաքական ինչ նպատակով ալ եղած ըլլային, թերեւս Արշակ կը խորհէր որ կողմեակի օգուտ մըն ալ կրնային ունենալ, այն է, սիրաշահիլ Փառանձեմը, որ այնքան կըսկզած պատճառ ունէր ատելու Տիրիթն ալ, Վարդանն ալ:

Թագաւորական գահը ամբապնդելու մշտական մտահոգութիւնը Արշակին թելադրեց ձեռնարկ մը, որ իր ձեռքը յաջող և ազդու զէնք մը պիտի ըլլար նախարարներու դէմ:

Սա քաղաքի մը շինութիւնն էր:

Արշակաւան անունը մինչև այժմ յաչու հայ ժողովուրդի ստացած է այնպիսի նողկալի նշանակութիւն որ զրող մը կամ պատմաբան մը գեռ բերանը չբացած, կամ տող մը չգրած թագաւորի այս հսկայական ձեռնարկի մտօին, կամ բացատրելու արքայինք:

(26) Խորենացի, Գ. 25:

(27) Փաւստոս, Գ. 18:

շարժառիթը, գլուխը պատին զարկածի պէս կը զգայ: Այնքան որ սահմակեցուցիչ մտապատկեր մը կ'ունենանք Արշակաւան անունի սոսկական յիշատակումունք իսկ:

Փաւստոսի մոլեսանդ հակակրութիւնը արքայական ընտանիքին հանգէպ պատճառ է որ Արշակաւանի գրուազը ներկայացնէ մեզի որպէս քստմելի ծաղրանկարային խելագար արարք մը: Խելագարութենէն ալ անդին բան մը, որ կը գժուարանաս բնորոշել:

Այսպէս, ըստ Փաւստոսի, Արշակ թագաւոր քաղաք մը շինեց Կողովիտ գաւառի մէջ, Արշակաւան անունով: Երբ շինութիւնը լրացաւ, թագաւորը ամէն կողմէ հրաման ուղարկեց, և հրամայեց մունետիկներուն որ հրապարակներուն բարձրացակած արքայի հրամանը:

Եւ ի՞նչ է հրամանը: Ահաւասիկ Փաւստոսու սեթէ մէկը մէկին պարտք է, եթէ մէկը ուրիշին բանով մը վնասեր է՝ թողբուրը գան այդ գաստակերտը, և ապահով կը լինին: Եթէ մէկը ուրիշի արին թափեր է, մէկուն վնասեր է, կինը տարած է կամ պարտապան է, կամ մէկուն գոյքը գրաւած է, կամ ու է մէկէն վախ ունի, թող այդ տեղ գայ, անոր զէմ դատ ու պահանջ չի լինիր: Եւ եթէ մէկը մէկուն բան մը պարտք է և պարտատէրը այդ տեղը գայ, անոր առանց դատի և արգարադատութեան բռնեն և գուրս հանեն»⁽²⁸⁾:

Ահա այս հրամանի վրայ, կը չարունակէ Փաւստոս, այդ տեղ ժողվեցան բուրգ գողերը, աւազակները, արիւնապարտները, մարդասպանները, ստախօսները, խարերանները, վնասարարները, զրպանահատները, զրկողները, դատի մէջ ստողները, զրպարտողները, կողոպտողները, յափշտակողները, ժաւաները⁽²⁹⁾:

Երբ այսպիսի պատմութիւն բառացիուն ճիշդ համարես, ինչպէս դարերով

(28) Փաւստոս, Գ. 12:

(29) Ինչպէս կ'երեւի չարագործներու այս թուռմէն, Զորբորդ զարն ալ շատ տարբեր չէ եղեր մեր օրերէն: Ատենին այս ստահակները չայաստանի մէջ իրենց շահատակութիւնները ի զոր զրած ըլլալու են որ պատմագիրը կը լին մանրամասութեամբ: Բայց քչիկ մը կը տիրինք երը, քիչ յետոյ, պատմիչը ծոված աւալ բազմութիւններով կը լեցնէ քաղաքն ու հովիտը:

այդպէս ընդունուած է, ալ ի՞նչ հարկ գար-
մանալու որ Արշակաւան անունը պժգալի
խորհրդանիշ մը դառնայ մարդ էակի գաղ-
րելի չարագործութեան :

Հետագայ պատմիչներ, մինչև Քսան-
երորդ դար, արձագանքեցին Փաւստոսի
ըսածը Արշակաւանի մասին :

Եթէ այսպիսի անասիլի մտադրու-
թեամբ չինուած էր այս քաղաքը, ի՞նչ պէս
այս թագակիր հրէցը թոյլ տրուէր է որ ապրի
Արշակաւանէն վերջ :

Փաւստոսին հայ արքային վերագրած
միտքը անիմաստ է և բոլորովին անընդու-
նելի : Արշակի անհատականութիւնը, որպէս
ամբողջութիւն ուսումնասիրենուս, Խորե-
նացիէն, Ամմիանոս Մարկիլինուէն, և նոյն
իսկ Փաւստոսէն, այս քաղաքի չինութեան
մասին տրուած յիմարական պատճառը մէկ-
զի կը չպրահնք : Միւս կողմէ ալ բնաւ
գժուարութիւն չենք ունենար արքայի ի-
րական շարժառիթին վերահասու ըլլալու :

Անցեալի մէջ հայ թագաւորներ քա-
ղաքներ չինած էին, ինչպէս, Արտաշէս,
Տիգրան, Երուանդ, Վաղարշ, Սանատրուկ
ևալին : Արտասովոր բան մը չկար քաղաքի
մը կառուցման մէջ :

Բայց Արշակ աւելի նոր և ժամանա-
կակից օրինակ մը ունէր իր աչքին առնէ :

Չորրորդ գարու ամենամեծ գէպքը,
Մերձաւոր Արեւելքի մէջ, Մեծն Կոստան-
դինի կողմէ իր հոչակաւոր քաղաքին կա-
ռուցումն էր : Կոստանդնուպոլիս որը հե-
տագային այնքան ճակատագրական գեր
պիտի խաղար Հոսոմէական Կայորութեան
քաղաքական և ընկերացին կեանքին մէջ :

Կոստանդին վիթխարի չափերու վրայ
չինեց իր քաղաքը : Նոր Հասմ, պիտի
մրցէր հին Հոսոմի հետ : Փոքր Ասիոյ և Յու-
նաստանի քաղաքները և տաճարները կո-
ղոպտուեցան իրենց արձաններէն և հարս-
տութիւններէն, գեղեցկացնելու համար նոր
քաղաքը, անոր հրապարակները և հասա-
րակական շէնքերը : Երինուեցան պալատներ
ազնուականներու համար, որոնցմէ ոմանք
Հոսոմէն եկան, ոմանք ալ կայորէն ստացան
իրենց տիտղոսները : Եկեղեցիներ բարձրա-
ցան : Կայորը հրամայեց Առորդ Գրքի յի-
սուն օրինակներ պատրաստել՝ եկեղեցինե-
րու մէջ գործ ածութեան համար (30) :

Ամենէն ուշագրաւը, երբ քաղաքի շի-
նութիւնը լրացաւ, հօծ բնակչութիւն մը
շուտով հոն հաւաքելու մտքով՝ կայորը
կարգ մը առանձնաշնորհումներ տոււաւ ա-
մէն անոնց, որոնք իրենց տեղերը ձգելով
կուգային և կը հաստատուէին կոստանդ-
նուպոլսոյ մէջ :

Արշակ թագաւոր մանուկ էր երբ, չորս
հինգ տարի անընդհատ կառուցման գործո-
ղութիւնները առաջ տարուելէ վերջ, Մայիս
11, 330ին, Կոստանդնուպոլիսը մեծաշուք
հանդիսութիւններով կը նուրիրագործուէր :

Արշակ գիտէր մէջ նախարարներու գէմ
իր պայքարը վերջի վերջոյ կրնար յանզիլ
զինուորական բախման : Հայոստան աշ-
խարհը կը ներկայացնէր բազմաթիւ աւա-
տապետ իշխաններու սեպհական կալուած-
ներու համագումարը : Իւրաքանչիւր իշ-
խան, առաւել կամ նուազ չափով անկախ
էր իր բնագաւառին մէջ, ան ունէր իր գո-
րախումբը, որ արտաքին պատերազմի մը
պարագային տրամադրելու էր թագաւորին :

Արշակունի արքան ունէր իր բանակը,
ոստանիկներ, ընտրուած իր ընդգարձակա-
ծաւալ կալուածներու բնակիչներէն :

Ներքին ճգնաժամի այդ օրերուն, Ար-
շակ թագաւոր կ'ուզէր ունենալ հսկայա-
կան բազմութիւն մը, որ իրմէ զատ ո՛չ
մէկը ճանչնար որպէս տէր, և որուն ինք
կրնար կրթնիլ ի պահանջել հարկին :

Նոր մայրաքաղաք մը, նման Կոստանդ-
նուպոլսոյ, Հայոստանի բռլոր քաղաքնե-
րէն ամենէն մեծը, որ ունենայ ստուար
բնակչութիւն, նուիրուած թագաւորին, և
պաշտպանուած անկէ, զօրեղ կոռուան մը,
կանակ մը, պիտի ըլլար արքային :

Ինչ որ, սակայն, քազարի աշխին ա-
մենամեծ հեանակութիւն ուներ, ոչ քե բնակ-
չութենէ զանձուելիք տուրելու եւ սացուե-
լիք զինուորներու պարագան էր : Այլ այն քե
նոր մայրաքաղաքի բնակիչներուն ամենն ալ
պիտի զային նախարարական կալուածներէ,
որով ինչ շափով որ աեքային ուժը կ'աւել-
նար, նոյն շափով նախարարներու կարողու-
թիւր պիտի կոսորակուէր :

Երբ Արշակ նոր մայրաքաղաքի չինու-
թեան ճենանարկը որոշեց, զգուշացաւ յայտ-
նելէ իր բուն նպատակը : Թերեւս միայն
Հայր Մարգարետ գիտէր զայն :

Առաջի առաջն արգելքի քաղաքին կա-

(30) Eusebius, Life of Constantine, IV, 36.

պայմանմբ սկսաւ : Նման⁸ձեռնարկ մը , մասնաւանդ հիմէն նոր սկսած , քանի մը տարուայ ժամանակ կը պահանջէր լրանալու : Կոստանդնուպոլիսը , արդէն զորութիւն ունեցող Բիւզանդիսն քաղաքը կորիզ ունենալով , չորս կամ հինգ տարի տասած էր :

Արշակուանն ալ երեք-չորս տարի կը պահանջէր :

Եւ երբ կը լմնար Արշակի մայրաքաղաքը , իր արքայական ասպարանքով⁽³¹⁾ , ինչպէս պիտի տեսնենք , անհախլնթաց փոփորիկ պիտի պայմէր :

Գ Լ Ո Ւ Խ Ջ .

ՅՈՒԼԻԱՆՈՍ ԿԱՅՍՐ

1. ԱՐԾԱԿ ԵՒ ՆԵՐՍԵՒ

«Այս ժամանակները Հայոց Արշակ թագաւորը այնքան ալ չէր լնթանար աստուածահանոյ ճանապարհով : Արքան օր անմանկութեան հասակին աստուածային իշմաստութեամբ կը վարուէր , այնքան ալ չափահաս դառնալուն լկութեան խէնէշութեան մէջ ինկաւ »⁽¹⁾ :

Փաւստոփի այս բառերուն տուն տուած ըլլալու էր , ո՞չ թէ Արշակ թագաւորի քրիստոնէալյալի վարքէն ձանձրացած յանկարծ անբարոյական ամբարիշտ կենցաղավարութիւն մը որդեգրելը , այլ պատմիչի սիրական հերոս Ներսէս կաթողիկոսի և Արշակի բախումը :

Երկու ազգականներու միջև , մին Արքայ , միւսը Հայրապետ , բախում մը ակընկալելի էր՝ ուշ կամ կանուք :

Երկուքն ալ հզօր անհատականութեամբ օժտուած անձեր , և երկուքն ալ անզիջող նախանձախնդրութեամբ յամառ պաշտպան իւրաքանչիւրը իր սեպհական իրաւասութիւնները միւսին ոտնձգութիւններէն զերծ պահելու :

Թագաւորը , որ արքայական հեղինակութիւնը ամբաղնդելու գլխաւոր միջոց կը

համարէ մեծ իշխաններու ուժը կտրատել , նոյնիսկ եթէ այդ պահանջէ ոմանց զլուխուները զատել իրենց մարմիններէն :

Կորովիի և մաքրակրօն կաթողիկոսը , որ հոգինելու մենատորի և զատափրակի իր յաւակնութեամբ , համոզուած է թէ Առարք Գրինական աստուած ապարգն օրէնքները զերիվեր են բոլոր մարդկային կարգադրութեանց կանոններէն , ուստի ինքն է զերազոյն հեղինակութիւնը նոյնիսկ թագաւորին ի կարգ հրաւիրելու , երբ անոր այս կամ այն զործը քրիստոնէական կամ կրօնական կանգունաչափով պակասաւոր նկատուի :

Եւ հայրապետը չէր տատամսած քընհագատելու թագաւորը , նոյնիսկ խստի ի կարգ հրաւիրելու զինք , կաթողիկոսի տեսակէ ոչ-քրիստոնէական արարքի մը համար , ինչպիսին , զոր օրինակ , Գնել իշխանի մահապատիժը :

Ներսէս կաթողիկոս , չնորհիւ իր անկուն և անդադար զործունէութեան , ըստեղծած էր հեղինակութեան ուրիշ ազրիւր մըն ալ , աւելի ճիշդ կ'ըլլայ ըսել , իր հոգեւոր հեղինակութեան ամբակուռ ողնայար մըն ալ հայթայթեր էր , աշխարհիկ և պետական առումով , չնորհիւ այն հսկայական տնտեսական հարստութեան օր Հայեկեղեցինն էր : Երմէ տռաջ ալ եկեղեցին կալուածային և եկամտային մեծ հարստութիւն ունէր , բայց ինք բազմապատկեր էր զայն , և կարեւորը , կազմակերպուած հիմերու վրայ դրած :

Ոչ մինակ հողային կալուածներ , այլ ուրիշ իրաւասութիւններ և արտօնութիւններ , զոր օրինակ , եկեղեցականներու տուրքերէ զերծ կացուցուիլը , ժողովուրդին կոզմէ եկեղեցինն որուած տասանորդը , պտուղ և հասը : Պետութեան հաշուոյն հարկահաւաքութիւնը , յիտոյ հայ ժողովուրդի գատաստանական զործերը վարելու իրաւունքը , որ յանձնուած էր եկեղեցականներուն , այս ամէնը տնտեսական այնպիսի հսկայական ուժ մը կը ներկայացնէր որ եկեղեցին պետին քաղաքական հեղինակութիւն ալ կուտար :

Երբ Ն. Աղոնց և իրմէ յիտոյ Յ. Մանանգեան կ'ըսեն թէ Հայ եկեղեցին նախարարական ձև առաւ , կը մոռնան թէ այս եկեղեցական նախարարութիւնը , չնորհիւ իր եպիսկոպոսական թեմերու ցանցին , հա-

(31) Փաւստոս , Դ. 12:

(1) Փաւստոս , Դ. 12:

մահայատանեան էր, և ոչ թէ միւս նախարարութիւններու նոման, ուր իւրաքանչիւր նախարար իր բնազաւասէն զուրս իւրաւունքներ չունէր⁽²⁾:

Հասկնալի է, որ հայրապետ մը, եթէ խոստագահանջ և գօրաւոր նկարազրով մէկնէ, պիտի չզոնէ իր սկզբունքները նոյնիսկ թագաւորի մը:

Արշակի յախուռն զործակիցը, Հայր Մարգարիտ, թերեւու թագաւորէն ալ առաջ նկատած էր կաթողիկոսութեան յարաճուն ուժը, և ատոր հաւանական սպառնալիքը արքայական զործունէութեան: Ան նոյնիսկ քննադատական կծու խօսքեր ուղղած էր ներսէս կաթողիկոսին, սպառնացած էր յարքունիս զրաւել այն բոլոր բարգաւաճ կալուածները: Եւ Արշակունի տան այս անշողող ջատազովը նոյնիսկ նախատալի պարաւանք թափած էր Տրդատ թագաւորի և իր յաջորդներու զլիխին, որ այսպիսի մեծամեծ կալուածներ և կանանց շորեր հագած հոգեւորականներու և տուած են:

Թագաւորի և կաթողիկոսի միջև սակայն, իրական բախում տեղի ունեցաւ երբ Արշակ յայտնեց իր սրուցումը ամուսնաւու Գենլի այրիին Փառանձեմի հետ:

Բազմակնութեան խնդիր չկար: Արքան ալ ոմանք, այս մէկ պարագային, Փաւուտոսի և Խորենացիի մթին ակնարկութենէն այդպիսի եղբակացութիւն մը հանել ուղեն:

Երբ Արշակ Փառանձեմի հետ ամուսնաւու գաղափարը կը յուղէր, իր առաջին թագուհին, Օլիմբիա, հայ կեանքէն անհետացած էր:

Հոս պահ մը կանգ առնենք, և քննենք Փաւուտոսի պատմածը Օլիմբիայի թունաւորման մասին: Այս քստմինի զրուազին միակ աղքիւրն է Փաւուտոսը: Խորենացի և ուրիշ հայ գրողներ իրմէ առնելով կը կըրկնին պատահածը:

Հստ Փաւուտոսի, Արշակ կ'ամուսնանայ

սպանուած Գնելի կնոջ Փառանձեմին: Որքան Արշակ կը սիրէր կինը, սա այնքան կ'ատէր Արշակը: Փառանձեմի այս ատելութեան պատճառաւ, Արշակ մարդ զրկեց Յունաց երկիրը և կայսերական տօնմէն իրեն կին սիրելու տուաւ Օլիմբիան: Թագաւորը Օլիմբիան սաստիկ սիրելուն Փառանձեմի նախանձը զրգաեց, որը մեծ ոխով լցուած միջոց կը վնասաէր Օլիմբիան գեղեցրով սպանելու, բայց հնարք մը չէր զըմնիր, որով Օլիմբիան շատ զգոյչ կ'ապրէր: Վերջապէս Փառանձեմը իրեն գտաւակից զտաւ Մըջունիկ քահանան, որ Սր. Հաղորդութեան մէջ թոյն խառնելով տուաւ Օլիմբիային և սպանեց զայն⁽³⁾:

Ուրեմն, ըստ Փաւուտոսի, Փառանձեմ Արշակի առաջին կինն է, որը իր ամուսինը ատելուն պատճառաւ, թագաւորը Օլիմբիան բերել կուտայ, և այս երկու կիները պաշտամ կ'ապրին, մինչև Օլիմբիային թունաւորումը:

Եթէ Փառանձեմ կ'ատէր Արշակը, ալ ինչո՞ւ պիտի նախանձէր այս ատելի անձի երկրորդ կամ երրորդ կին առնելուն: Այս հարցութեան կ'ընեն Փաւուտոսի տողերուն անմիջական ազգեցութեան տակ: Բայց այդ այնքան ալ վճռական չէ: Անցնինք:

Խորենացիին զիտենք թէ ներսէս կաթողիկոս Պոլուէն վերադառնալուն իր հետքերաւ թէ: Գնելը և թէ Օլիմբիան⁽⁴⁾: Արշակ Օլիմբիային հետ ամուսնացաւ, զես Գնելը Փառանձեմի հետ չամուսնացած:

Փառանձեմի ատելութիւնը դէպի Արշակ ոչ մինակ թագաւորի «թխազէմ» և թաւամազ «ըլլալուն համար էր, այլ առաւելապէս Գնելի, Փառանձեմի սիրական ամուսնոյն, սպանիչը ըլլալուն: Նման պարտգայի տակ, Փառանձեմը, երիտասարդ այրի և արքունիքն զուրս մէկը, ի՞նչ զէս կրնար մտքէն անցնել տարիներէ ի վեր Հայաստանի թագուհի Օլիմբիան թունաւորել, թագուհին, որուն այնքան կաթոզին կը սիրէր Արշակ, կ'ըսէ միւնոյն Փաւուտոսը:

Պատմիչը շատ աւելի տրամարանական պատկեր մը կրնար ներկայացնել, եթէ, փոխանակ Փառանձեմի, Արշակին վերա-

(2) «Պրօֆ. Նիկ. Ազանցն շատ ուղիղ զիտել է, որ նախարարական Հայաստանի հիմնական առանձնայատեկութիւններից մէկն է եղել, որ Հայեկեղեցին, գտնուելով նախարարական միջավայրի ազգեցութեան տակ, իւրացըրել էր նախարարական կազմակերպութեան պատրաստի ձեւերը և մեծ չափերով ենթարկուել էր ֆեռատականացման, կամ աւելի ճիշտը՝ նախարարականացման»: (Մանանդամ, 109):

(3) Փաւուտոս, Դ. 15:

(4) Խորենացի, Դ. 21:

գրէր Օլիմբիային սպանութիւնը, ինչպէս Փաւստոսէն 1500 տարի վերջ Օրբանեան Արքեպիսկոպոս կ'ուզէ ընել, պատմական կնճռներ հարթելու իր փութեստ, երբեմն կամայական, և միշտ զիւրին յարդարում ներսով:

Բայց Փաւստոսի անհաշտ հակառակութիւնը «անօրէն Փաւստնձեմի» և անոր «ամենաչար կամքին», կը մզէ զինք յօրինելու Փաւստնձեմի և Մթջունիկի պատմութիւնը:

Իսկ օտարազգի զրոյներուն, որոնք կը յիշեն կամ զիտցած ըլլալու են Արշակը և Օլիմբիան — բացարձակ լուսթիւնը այսպիսի անպատմելի ոճիրի մը մասին, բոլորովին կը բեկանեն Փաւստոսի արժանահաւատութիւնը այս խնդրոյ վերաբերմամբ:

Անոնցմէ առաջինն է Ամմիանոս Մարկիլիոսո, որ այնքան թանկագին տեղեկութիւններ կուտայ Արշակի և Պատի ժամանակաշրջանի մասին, որ Հայաստան և Միջագետք եկած Բիւզանդական բանակի մէջ եղած է ատեն մը որպէս կայսերական անձնապահ գունդի անդամ, որ նաև կը յիշատակէ Արշակի և Օլիմբիայի ամուսնութիւնը: Հետագայ պատմաբաններէ ուղղամիտ և անաչառ հռչակուած այս Ամմիանոսը, անտարակոյս պիտի յիշէր նաև Օլիմբիայի սպանման պարագան, ինք որ առհասարակի, իր պատմութեան մէջ, զաւաճանական սպանութիւններ արձանագրելուն, զայրոյթը չի կրնար զսպել, որ Պատի թագաւորի սպանութիւնը նկարագրելուն ինքզինքէն կ'ելլէ և մինչեւ յոյն ճարտասան Գիմոսթիւնէսէն մէջբերում կ'ընէ կատարուածին վայրագ և բոլորովին անարդարանալի ոճիր մը ըլլալը ընթերցողին հասկցնելու համար: Այս Ամմիանոսը լուս պիտի չմեար Հռոմէական կայսեր մը նախկին նշանածին սբարբարոսա արքունիքի մը մէջ անօրինակ սպանման դէպքին:

ՀՐԱՄԱԴՐ. Ք. ԱՐՄԵՆ

ՇՐՋԱՆԱԿԵԼ (13)



ԳՐԱՄՈՍՑԿԱՆ

ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵՎԵՐԵՐ

Գ. Տարի, 1956

Խոր Գեղագիւն

Պէտրոս, էջ 616, Գիմ՝ 1 Սրբութին:

Կարօ Գէորգեանի «Ամէնուն Տարեցիւրը սկիզբը զանազաններէ տրուած զրուատալից տողերն ու անուշ գոհունակութիւնները և զրախօսականներով եղած արտայայտութիւնները, հազիւ թէկարենան դոյզն վերբերումը ընել այն ծանր ճիգերուն, որոնց չնորհիւ երեք տարիներէ ի վեր զոյութեան եկան կատարելութեան մօտեցող այս տարեգրքերը:

Այսօր զաղութահայ կեանքի մէջ հերոսութեան հաւասար զործ է հայ զրոյ և լեզուով թերթ և զիրք հրատարակել: մեզ ըրջապատող ազգութիւններու և մշակոյթներու մաշումին ենթակայ, մենք տակա կը դադրինք զարաւոր մշակութային կեանքի տէր ժողովուրդի մը համբաւին հաւատարիմ ըլլալէ: Պաղթաշխարհի հայը տակաւ զիջելու վրայ է իր այն արժէքներէն՝ որոնք կեռ երէկ մեր անձեռնմխելի տուաքինութիւնները կը կազմէին:

Կարօ Գէորգեանի «Տարեգրիք»ը հերոսութեան հաւասար այս տագնապն է որ կը մեղմէ, ստուար հատորով մեզի բերելու գաղթաշխարհի և Հայրենիքի զրականութեան, գեղարուսատի, պատմութեան, բանասիրութեան, մարզական, տեղեկագրական և զաղութային բազմազիմի իրադարձութիւններու կարելի հաշուեկշիռը, սրտացին ու քաղցր ընծայաբերութենարով:

Մասելու ձեւ մը գարձած է մեր մէջ հրատարակուող Տարեգրքերու չափանիշը ընդունիլ երախտաշատ թէոդիկի տարեցոյցները, որոնք շատ բան կը բերէին մեզի անշուշտ իրենց ժամանակի մեր մտաւոր ու ընկերային կեանքէն, սակայն մեր փափաքները պահանջման վերածած՝ պիտի ուղեկինք որ կարօ Գէորգեանի «Ամէնուն Տարեգրիք»ը գերազանցեալ յաւելութերով զային մեզի: Առող միայն իրապէս յարգուած կ'ըլլար թէոդիկի գործն ու յիշատակը:

Նպատակ չունինք հոս տեսութիւնը ընել տարեգրքերու, սակայն նկատի ունե-

նալով այդ կարգի հրատարակութիւններով մեզի ընծայաբերուած նիւթերու գլխակարգութիւնները, ինչպէս նաև անոնց մշակումի ձեն ու բովանդակութիւնը, թոյլ կուտանք մեզի հոս ըսելու թէ անոնք առհասարակ մեզի կը բերեն մեր մտաւոր ու ընկերային կեանքի տարուան մը տարտամ հաւուեկիոր բայց ոչ արծիկիոր: Երբ այս պարագան ուզենք մասնաւորել կարս Գէորգիանի նոււաճումներու մօտեցած «Տարեգիրք» երուն համար, կը տեսնենք թէ «Տարեգիրք»ի գրական բաժինին մէջ արժանավայի կերպով չէ ներկայացուած Հայաստանի և սփիւռքի գրականութեան հունձքը: Հոն չկան գլխաւոր գրողները իւրենց լաւագյն արտադրութիւններով և նորերը իրենց յուսուադրիչ թեարախումներուն մէջ: Կը խորհիմ թէ մեր իրաւունքն է ասիկա պահանջել Տարեգրքի մը գրական բաժինէն:

Երկրորդ, օտար գրական դէմքերու և գործերու վերբերումները ամբողջ ական չեն, պատահական ուշատ մասնակի նշումներով միայն բաւարարուած: Աղքատ են նոյնպէս գեղարուեստի բաժինը, ինչպէս նաև պատմական և բանասիրական մարզերը: Այս ցուցումները գործը քննադատման ենթարկելու նպատակ չունին, ոչ առ գործին արժէքը նուազեցնելու ճիգ, այլ արդար բաղձանք մը Տարեգիրքը աւելի կատարեալ տևանելու, որովհետ ինչ որ կարս Գէորգիանը ջանացած է Ընկերութեան կամականքէ, և արժանի չնորհաւորութեան ու համակրանքի:

Գուլով վերջաբանին մէջ իր յայտնած տեսակէտին, թէ Տարեգրքի խմբագիրը պարտաւորուած կը զգայ իր քաղաքական ուրոյն գիծը ունենալու, մեզի կը թուի անհեթեթ, տրուած ըլլալով թէ Տարեգրքի պարտքն է իր մէջ աւազանելու անխափը սփիւռքի հայութեան մտքի, սրտի և կենցաղի բոլոր արժէքներն ու արտայայտութիւնները:

Կուսակցական խարականութեան ոգին սփիւռքի հայութեան մէջ սկսած է արգէն իր աւերը, դժբախտաբար հանդիսատես ենք մենք այսօր զիրար չհանդուրժող այնպիսի երեսոյթներու, որոնք արտօրէն անմարգկային են և ասիկա նոյն ժողովուրդին և արիւնին պատկանողներու միջն: Եւրա-

քանչիւր կողմը ոչ միայն չի յարգեր հակառակորդ կողմին մտքի ու սրտի արժէքները, այլ առաջ կ'երթայ խտրելու նաև մեռելները, որոնց գործը ժառանգութիւնն է այլևս ամբողջ հայութեան: Երեակայի որ Վարուժանը արժէք է մէկ կողմի համար միայն, իսկ թէքեանը միւս կողմին: Քաղաքական պիտակներու այս գրահաւորումը իր պայքարի գէնքերով մեր մշակոյթին մէջ կեցած չէ միայն, այլ նաև մեր ընկերային և ընտանեկան կեանքին մէջ: Ահա թէ ինչու անհնեթեթ և վեսակար կը նկատենք գաղափարային տարակարձութիւններու այս անհամեմատ տարածքը, մեր միտքը, մեր սիրտը և մեզ իրաբմէ այսամերժութիւն բաժնելու աստիճան:

Այս բոլոր նշումներով հանգերձ, Կարս Գէորգիանի «Ամէնուն Տարեգիրքը» մեծ յաջողուածք մընէ է, արժանի ջերմ զնահատման և կը լեցնէ բաց մը՝ որ միայն իրմավ կը գոհացուի:

Ե.

Պ. Բ. Բ Յ Ա Ց Ա Կ Ա Ն

(Քերպարանական)

Ա. Շ ե ր

Երևանի, 1955

Անելը ծանօթ է Սփիւռքի ընթերցող հասարակութեան իր Մուր Ցաւեր, Տեսիլ Գինովի և Պարը Ցոյսին երեք բանաստեղծական հատորներով: Անել ծածկանուին ներքե սքողուած այս համակրելի քերթողը, Պէյրութի և Երուսաղէմի հայութեան ծանօթ խոստմեալից բժիշկ Կ. Յ. Կարապետեանն է, որ հակառակ իր ասպարէզի պարտգրանքներուն, համեմատաբար կարձամանակաշրջանի մը ընթացքին, հեղինակը կրցած է ըլլալ վերոյիշեալ երեք բանաստեղծական հատորներուն:

Անել իր առաջին երկու հատորներուն մէջ երգած է պատահնիի ու ապա երիտասարգի կարօտները, սէրերը, տրամութիւնները, յուշերը և յաճախ յուսուաբեկումները, նման իր տարիքի բոլոր քերթողներուն, որոնց հոգիին մէջ կեանքն ու անկէ եկող զգացումները ամէն օր թառ ու ստեղ կը փոխին: Աւրախ հնք սակայն հոս յայտա-

բարել կարենալու թէ անձնական ապրումի այս պարմանները իր մէջ իրենց խորքը ապահովելէ յետոյ՝ կը լրանան և կը պօտեւին նաև ձեի պայմանով, որ ուրիշ բան չէ բայց խորքի բարեգէպ արտայայտութիւնը: Միւս կողմէն Անելին չեն պակսիր խառնուածք ու տաքութիւն, բայց մանաւանդ համանմանութիւնն մը, որ իր բոլոր արտայայտութիւններուն կուտայ անձնայնութեան կնիք մը, համախմբելով իր անձնականութեան ցրիւ մասերը և տալով անսնց իւրայատուկ զբոշմ մը:

Ցաւալի է որ իր առաջին հատորը չունեցաւ իրեն արժանի անզրադարձը, իսկ երկրորդ հատորին առիթով եղան այլ ընդայլոյ արտայայտութիւններ, հեսի ազնիւ և լուրջ գատումի մը արարքէն, որոնց առիթը կուտային իր քիչ մը շատ կեանքին մօտեցումները, անոր առօրեային խառնըւելու աստիճան: Սակայն արդար ըլլալու համար պէտք է ըսել թէ Տեսիլիք Գինովի հատորին մէջ եթէ կը պակսին գասական արտայայտութեան մը վայել խնամք և փոյթ, միւս կողմէն հատորը հարուստ է մեր օրերու կեանքը դիմաւորելու և ներկայ պահանջներով արտայայտուելու տուրքերով, ուր ընթերցողին քիմքը աշխարհի զիրտին ու լեղին համը առնելու չափ կը մօտենայ կեանքին:

Պարը Յոյսին, առաջին երկու հատորներուն վրայ յաւելում մը ըլլալէ յետոյ՝ անսնցմէ կը զատուի այն խորունկ յուզումով զոր հատորը Եցնող իւրաքանչիւր քերթուածք ունի իր մէջ մութ ու բարտխուն: Յուզումը զոր կ'ապրինք բանառտեղձի հաշորյն, մեզի կուզայ նախ մարդէն ապա արուեստէն: Անոնք որ անձանօթ կը մեան այդ կտորներուն տուն տուող առիթներուն՝ ըլլան զուցէ քերապահ, սակայն անոնք որսնք հաղորդ են բանառտեղձը՝ յուզող եղերացաւին, որ իր հոգին կը լեցնէ անցեալի քաղցրութիւններով և ներկայի կարօտով, պիտի զգան հոգիլը կրտէկ կայլակներուն՝ զոր այդ քերթուածները կը պատմին այնքան դառնօրէն և քաղցր ափսոսանքով:

Վերջին այս հատորին մէջ Անելը կաշելի է կոչել ցաւի և կորուսած սիրոյ եր-

զիչ: Իր ձայնը տիսուր է, յուսահատ ըլլալու չափ տիսուր, որովհետե ան, ինչպէս այնքան յանկուցիչ կերպով ըսուած է, իր վերքերէն կը չինէ իր երգերը: Իր զգացումները անսովոր չըլլալով հանդերձ վայելչութիւն մը ունին: Բնութեան, մարդոց և կնոջ նկատմամբ իր կեցուածքը հաւասար է զանոնք արտայայտել ուզազ արուեստի որակին: Իր տողերը մեզ անսովորին չեն տանիք, սակայն մեր առջև կը բանան խորունկ տրամաւթիւններու չղարշներ՝ որոնց ներքն սուզի է նստեր իր հոգին: Համեստ են իր տեսիլները, սակայն հանելի ու ներգաշնակ են իր տողերը, զգացումներու խորքին վրայ բացուող:

Հակառակ որ Անելի յոյզերու և մտապատկերներու մէկ կարեսորմասը զգացական և պարագայական են, մինակութեան զգացումը, սիրոյ կորուստէն յետոյ, զինք կ'ընէ խաղաղ ու քաղցր, հասած ներքին բիւրեղացման, պարզութեան և պայծառութեան: L. C. և Coma ընդհանուր խորագիրներուն տակ եկող քերթուածները իր քաղցր սիրոյն մէջ վիրաւոր հոգիի մը դայլայլներն են, սովորական սիրայացներէն վիր խորութեամբ, քնքուչժժափիտի մը պէս թառած վազուան յոյսի թեերուն, ուրիէ ան կը զիտէ իր երիտասարդութիւնը, այլևս տրտում ու խոնջ կեանքէն:

Անելը սոխակին պէս վարդիչ փուշով իր սիրաը պատռելէն յետոյ՝ միայն զգաց սիրոյ տառապանքը, և երգեց զայն Պարը Յոյսին հատորով, քաղցրօրէն արտում և արտօրէն քաղցր: Շատ յաճախ վերք պատճառողներէն աւելի կ'արժեն երգերը, երանի անսնց որսնք զիտեն իրենց վերքերէն երգեր յօրինել:

ԵՂԻԿԱՐԴ



ՄԱՏԵՆԱԳԻՐԱԿԱՆ

(ԽԵԿ) ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ

= 30 =

ԱՆՕԹՔ

Ա.

Հայր, մեղայ, ասեմ, յերկինս, թէպէտեւ ես եմ անարժան,
Մուրք արա զիս ի մեղաց, անունըդ սուրբ է յարաժամ:

Բ.

Զարքայութիւնդ երեւեցո, որ երկնչիմ զօրն ու դողամ,
Միացո՛ զիս ի բո սէրդ, որ թէ տըկար եմ, զօրանամ:

Գ.

Հաց հանապազ օրբատօրէ, զիս կերակրէ՝ որ յագենամ,
Մի՛ տար զիս ի փորձութիւն, ես Յորըն չեմ, որ զիմանամ:

Դ.

Այլ փրկեա՛ զիս ի չարէ, չարի ես ոչ կարեմ ժուժամ,
Զի բոյ է արքայութիւն, արքայ հըզօր քեզ փառըս տամ:

Ե.

Խեւ Յովանէս Թուլկուրանցի, արքայութեանըդ կու ցանկամ,
Զիս ի մասինդ արա արժան, ի գալստեան բո միւս անզամ:

= 31 =

ՏԱՆ Ի ՎԵՐԱՅ ԴԱՏԱՍՏԱՆԻ

Ա.

Յորժամ յիշեմ զօր սոսկալի եւ անաչառ դատաւորին,
Սարսափելով հիւանդանամ, սարսուռ բռնէ զիս ջերմային:

Բ.

Յորժամ տարերըն դըղըրդին եւ աստեղաց դիրքըն թափին,
Լուսին արեւըն մըթանան, երկինք երկիրըս դըղըրդին:

Գ.

Հըրով դատէ զամէն աշխարհս, լինի ի չափ զրհեղեղին,
Եւ հրդեննալ զաշխարհս այրէ, վէմք եւ բըլուրք բանզգմոմ հալին:

Բնագիր 8, էջ 48, առած է «Հայիր-գաէն», երես 172:

Վերնագիրը մենք դրինք:
Դ. 1. — ... ժուժալ, 8:

Բնագիր 2 = Զօպանեան Արշակ, Ա. Նահիտ, 1930, Յնը. - Փար., էջ 62: Առած
է երկու ձեռագիրներէ Ա = Դ. Տէվէճհանի,
և Բ = Յ. Բիւրտեանի, թէ. 1881:

Փ.

Որոտք ճայթմունք կայծակ լինին, գետք յորդորեալ՝ ամպք խառնակին,
Ազա Ռդին Հօր Միածին, լուսապայծառ նըշան խաչին,

Ե.

Հանդերձ զօրօք հրաբուն սեռին եւ հրեղինաց գունդք ծաւալին,
Ի սուրբ բաղաբն յերուսաղէմ երկնից յերկիր վայրաբերին:

Զ.

Զօրք հրեշտակաց փառաբանեն, օրհնեն զԱստուած զՀայր եւ զՈրդին,
Սարսափին անմեղութեամբ եւ սոսկալի դիմօք նային:

Է.

Գերեզմանք փակեալ բացուին, հողացեալ մարմինք նորոգին,
Կամաւ անեղ դատաւորին, ձայնիւ փողոյ Դարրիէլին:

Ը.

Հոգիք սլանան արծըւապէս եւ ըզգենուն զանեղծ մարմին,
Յառնեն եւ գան ի դատաստան, յառազաստ անմահ փեսային:

Թ.

Կարգին աթոռք դատաստանին, արդարութեան կըշիռք դընին,
Պըսակը յայտնին, կուսանք խնդան եւ առազաստքն զարդարին:

Փ.

Աղքատաէրքն ուրախանան, աղքատատեացքն տրտում լինին,
Ամէնըն կարդացող լինին, իմանան ըզչարն ու զբարին:

Ճ.Ա.

Այն որ աղքատն է կերակրեր, եւ զգեցուցեր հանդերձ մերկին,
Հիւանդն ի տես է զընացեր, եւ արբուցեր է ծարաւին.

Ճ.Բ.

Ով սրբութեամբ զանձն է մաշեր, աղերսելով աղօթք արեր,
Զարքայութիւնն է ժառանգեր, ի հետ սրբոցն է պըսակուեր:

Ճ.Վ.

Արդարք դասին յաջակողմեան եւ մեղաւորք ի յահեկան,
Արդարք լըսն զծայն օրհնութեան որ պահեցին ըզպատուիրանն:

Ճ.Գ.

Յայնժամ շնացողքըն կորրնչին եւ ուրացողքըն պապակին,
Արեանարբութըն սարսափին, խաչահանողքըն կործանին:

Ճ.Ե.

Գողք աւազակք լան անճարակ, մատնողք դասին հետ Յուդային,
Եւ ի զենեան հուր բորբոքին եւ ի խաւարն աղջամղջին:

Ճ.Զ.

Յանկութիւն անցանի աշխարհի եւ անբուն որդն ոչ մեռանի,
Սմէն մարդ իր գործոցն յառնէ, յայտնի լինի չարն ու բարի:

ՓԵ.

Խեւ Յովաննէս Թուլկուրանցի, զքեզ աղամիմ, Հայր Միածնի,
Յաջակողմնանըդ քում դասեա' որ զքեզ Աստուած խոստովանի:

= 32 =

Խ Ր Ա Տ Պ Ի Տ Ա Ն Ի

Ա.

Աչեր ինչ ես անցեր յետեւս ու անդադար ծուռ կու նայիս,
Անխափան կու ցանկանաս, զիտեմ ի հուրն այրես զհոգիս:

Բ.

Յամենայն գործոց պարապ՝ և ի ցանկութիւնդ յէք կու մաշիս,
Երբ զայդ յերակ ի միտ ունիս՝ օր մի պիտի որ զըլորիս:

Գ.

Յորտեղ տեսնուս աղւոր սուրաթ՝ կանկնիս և ի դէմքն պըշըլիս,
Ցանկութիւնն անցնի զընայ, դու կերակուր որդանց լինիս:

Դ.

Ով պատրեցաւ սուրբ կենալով, որ դու այնչափ լըրբաղիմիս,
Կամ ո՛ր երես ամօթ կըրեց, որ սուրբ եկաց յաստընւորիս:

Ե.

Կարմիրն արիւն է ա՛յ եղբայր, տես թէ ատել ըզնա կամիս,
Հսալիտակն է զազիր թարախ, ու գեղեցիկն ոսկոր ու միս:

Զ.

Փափկութիւնն է հող կուտած, երբ ի տապանն երթաս հայիս,
Ու ամենայն մարմինն ոչինչ, լուկ դու ի զուրըն կու դատիս:

Է.

Ջանհոգութիւն կըրէ ի քեզ, եղբայր, լըսէ՛ իմ խըրատիս,
Լկտի կանանց ի զատ կացիր, թ'ուզես արդար ու սուրբ լինիս:

ԺԵ. 1. — . . . աղաչեմ, Ե. աղաչեմք,

Ա. աղաչենք, Զ.:

Բնագիր թ. = 2ես. Ս. Յ. Թ. 1647,

թէ. 1485, ժողովածոյ, էջ 395, ուրկէ

առնելով հրատարակած էինք Հասկի մէջ,

1943, էջ 320: — Հմմա, Թ. = Յ. Քիւրտ-

հան, Հանգ. Ամս., 1935, Յնս., էջ 34.

առած է Ս. Յ. Թ. 2323 ձեռագրէն, որ

նոտրագիր ժողովածոյ մըն է: Քիւրտեանի

հրատարակութեան տարբերութեանց շա-

տերը վրիագակներ են, զորս նշանակեցինք

առա, քովը զնելով մեր այդ ձեռագրին

ուղիղ ընթերցուածները:

Վերնագիրը մեր կողմէն է:

Ա. 1. — Ալն յինչ ես, Թ. — 2ես.

Աչեր:

Բ. 2. — . . . տոչորիս, Թ. — 2ես.

Գլորիս:

Գ. 1. — . . . պշուլիս, Թ. — 2ես.

Աշուրիս: — 2 — ցանկութիւնդ, Թ.:

Գ. 1. — Ով պարծեցաւ սուրբ կենա-

լու, Թ. — 2ես. կենալով: Անչափ, Թ.:

2 — կրեաց, Թ.:

Ե. 1. — ալ, ալ, Թ. — 2ես. ա՛յ:

Ե. 2. — կեցիր, Թ. — 2ես. կացիր:

Շ.

Մի կըռուիր յայն պատերազմն, որ մօս կալով փաթերակիս,
Զի թէ առ կինըն մօտենաս, զիտեմ բարով ոչ խըլըսիս:

Թ.

Կինըն ունի բաղցրիկ զըրոյց, հայնց որ սրտովը հաւանիս,
Բայց դըժար ակնատ է նա, տեսնուս երբ զայ ոտքդ այս բարիս:

Փ.

Տեսն ի յառաջն է գեղեցիկ, յետոյ մահ դեղ երբ ճաշակիս,
Լալազին մընաս ի վայր, արմանց թէ ոնց որ չպատառիս:

Ժ.Ա.

Խէզ Յովանէս Թուլգուրանցի մի՛ տար ըզքեզ փործ այս չարիս,
Որ երեսօրը չամաչնս, հոգովդ ի հուրն երթաս վառիս:

(10)

Ն. ԵՊԱ. ԾՈՎԱԿՈՒՆ

Ք. 1. — Մի կըռուիր զայն, Ք. — Զես. Թ. 1. — Հանց, Թ.
Կըռուիր: . . . փութ երակիս, Ք. — Զես. Ժ. 2. — . . . արմայք թէ ոնձ, Ք. —
Փաթերակիս: — 2 — . . . մերձենաս, Ք. — Զես. արմայք թէ ոնց:



Ս. ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ԵՂԱԾ ԿԱՐԵՒՈՐ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ ՄԸ

29 Ապրիլ 1955ին, Ֆիլատէլիիոյ մեջ, սրբի յանկարծական կարուածէ մը մահացաւ հաղաքի ազգայիններէն Տիար Բարունակ Կիւրիւնիսան:

Հանգուցեալը ծնած է 1885ին՝ Եղղաս, ու ապա ջարդի ու մեծ եղեռնի նախօտեակին հաստատուած և Ամերիկա: Եղած է հայրը երեք զաւակներով պարկեած բնածնիին մը:

Իր մահնեն հազիւ երեք ժամեր առաջ առիբը կ'ունենայ հանդիպելու Երուսաղէմի Նուիրակ Տ. Կիւրեղ Վարդապետին: Իր սրին առ կը խօսի Ս. Երուսաղէմի մեջ իր անունով վիորերի կալուած մը ունենալու զաղափարը, որուն հասոյրը պիտի յատկացուի Երուսաղէմի Ս. Արոռի կրական գործին: Ու այս հպատակին համար կը խօսանայ 5000 ամերիկան տուա:

Հազիւ երեք ժամեր յեսոյ կը պատահի իր անակնեալ մահը եւ սակայն հանգուցեալի աղին Տիկինը՝ Լուսին Կիւրիւնիսան եւ զաւակները կը յարգին հանգուցեալին խոսումը, Հոգ. Նուիրակ Հօր յանձնելով վերոյիշեալ գումարը:

Արքան փափաթելի է որ հանգուցեալի օրինակը թելադրիչ ըլլար առ մը հայերու, որոնք իրենց անունն ու յիշատակը կընան յաւերժացնել այսպիսի մնայուն եւ լաւազով կորողներով:

Երուսաղէմի Տեղապահ Ս. Հօր Գեր. Տ. Եղիշէ Արքեպահսկոպոսի կարգադրութեամբ արդէն խսկ ձեռնարկուած է Ս. Արոռոյ պատկան հողի մը վրայ ունենալու Կիւրիւնիսա կալուածը:

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ՀԵՇԱ. ԳԻՒՐԵՆԻ

Քրիստոփ Մննդեան մեծ եւ սլանչելի խորհուրդին առիրով, Զերդ Ամենապւրաբան, Ա. Յակոբեանց Միաբանութեան եւ համայն մեր հաւատացեալ ժողովուրդին կը յայտնենք մեր հայրավեսական սիրոյ ողջոյնք:

Զերմայէկ կը ցանկանք բոլորիդ արեւատուրին եւ ասուածային օգնուրին, Զեր աշխատանքները աւելի պաշտօն դարձնելու համար, յօդու մեր Սուրբ Նկեղեցւոյ եւ ի բարօնուրին հայ ժողովրդեան: Կը ցանկանք ի առև որ Տիրաւանդ խաղաղուրինը եւ ի մարդիկ հանուրինը իբրև զոյ բաղրածաւալ իջնէ աշխարհի վեայ. ամէն:

Վ. Յ. Գ. Ա.

Կարողիկոս Ամենայն Հայոց

Ի պատասխան Զերդ Մրբազնութեան նոր նաւոյ եւ Ա. Մննդեան բարեմարդուրեանց և օրինուրեանց, երախտապարտ զգացմամբ հանդերձ ընտանիք կուզանք մադրել Զեզի երկար եւ բարեբասիկ տարիներ: Ասուած քող միւս հաստատւն պահն: Ա. Արուր Զերդ Մրբազնութեան իմաստուն դեկավարութեան ներքեւ:

Դիմութ եսլաթեան եւ Ընժաներ

Ճիշդ նիմո ընդունած ենք զեր ընունակալուրեամբ Զերդ Մրբազնութեան ընունաւական նեռապիրը, որուն կը պատասխանենք մեծ զանունակուրեամբ եւ փոխադարձ զգացումներով:

Կիմլ Պէնսկեան

ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻՑ - ԲԵՄԱԿԱՆԻՑ

● Կիր. 1 Յուն. — Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարսութիւն, Բ. Գողգոթայի մեր վերնամատրան մէջ: Ժամաբարն էր Հոգ. Տ. Թորոգոմ Վրդ. Մանուկիւն: Գեր. Տ. Տիրան Արքեպաս. Ներսոյեան, «Տէր ողորմեայ» էն առաջ, խօսեցաւ տպաւորիչ քարոզ մը:

● Դէ. 4 Յուն. — Վազուան մեծահանդէս նախատօնակը պաշտօւեցաւ շքեզօրէն զարդարուած Մայր Տաճարին մէջ: Հանգիստական էր Գեր. Տեղապահ Ա. Հայրը: Արարողութեանց աւարտին, Միաբանութիւնը «Օրհնեցէք զէկր» շարականը երգելով բարձրացաւ Պատրիարքարան:

● Եշ. 5 Յուն. — Ա. Դարիք մարգարէին եւ Յակոբայ Տեաններայ արդար առաքելոյն (Տօն Առաքելական Ա. Արուրոյ Եռաւաղէմի): Հանգիստաւոր Ա. Պատարազը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց և քարոզեց Գեր. Տ. Հայրիկ Եպոս. Ասւանեան, Ներկայացնելով կեանքն ու գործը օրուան տօնելի երկու մեծ Սուրբերուն ու յիշելով երախտաւոր յաջորդները Յակոբոս Տեաններոր — պատրիարքները Առաքելական Ա. Աթոռոյս — կանգ առաւ անոնցմէ հանաւաւոր հանգիստացող զէմբերու առջև զրուատելով անոնց անձնուեկ ճիշերը ի պայմանառութիւն և ի փառ Ա. Աթոռոյս: Բայ սովորութեան, Ա. Պատարազէն ետք, Գեր. Տեղապահ Ա. Հօր Նախագահութեամբ կատարուեցաւ հանգիստաւոր հոգինանգստեան պաշտոն, Ա. Աթոռոյս: Բայ սովոր Հանգուցեցաւ Պատրիարքաց հոգիներուն համար:

● Ուր. 6 Յուն. — Վազուան նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահնեց Գեր. Տեղապահ Արքացները, Թիւով 6, առաջնորդութեամբ երկու բուրգակիր վարդապետներուն, պանծացուցին օրուան տօնը: Անոնք զգեստաւորեալ, սաղաւարտ ի գլուխ, կատարեցին առաւօտեան ժամերգութեան վերջին մասը: Արարողութեան կը նախագահէր Գեր. Տեղապահ Ա. Հայրը: Ապա Ա. Պատարազ մատուցուեցաւ Մայր Տաճարի Սուրբ Ստեփանոս մատրան մէջ: Պատարազեց Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Զինչինեան:

● Կիր. 7 Յուն. — Ա. Ստեփանոսի նախակալային: Այս տարի ես, Ա. Աթոռոյս Բարեկշնորին Արքաւագները, Թիւով 6, առաջնորդութեամբ երկու բուրգակիր վարդապետներուն, պանծացուցին օրուան տօնը: Անոնք զգեստաւորեալ, սաղաւարտ ի գլուխ, կատարեցին առաւօտեան ժամերգութեան վերջին մասը: Արարողութեան կը նախագահէր Գեր. Տեղապահ Ա. Հայրը: Ապա Ա. Պատարազ մատուցուեցաւ Մայր Տաճարի Սուրբ Ստեփանոս մատրան մէջ: Պատարազեց Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Զինչինեան:

● Կիր. 8 Յուն. — Քառաձայն Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Երգեցողութիւնը կը վարէր ժառնզ: Վարժարանի երաժշտութեան ուսուցիչ Պր. Առաջ Գալայնեան: Պատարազեց Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Զինչինեան: Ա. Վարժարանի բովանդակ աշակերտութիւնը: Բնչպէս նաև օսար վարժարաններու հայ ուսունացներ ստացան Ա. Հաղորդութիւն:

— Կէսօրէ ետք. Մայր Տաճարին մէջ պաշտըւեցաւ Վազուան նախատօնակը: Հանգիստական էր Գեր. Տ. Հայրիկ Եպոս. Ասւանեան:

● Բ. 9 Յուն. — Ա. Պետրովի և Պողոսի առլ.: Ա. Պատարագը՝ Մայր Տաճարի Ա. Պետրոսի վերամատրան մէջ մատոյց Հոգ. Տ. Խառնակ Վ.րդ. Ղազարեան:

— Վաղուան մեծահանդէս նախատօնակին ի Ա. Յակով Խախագանց Գեր. Տեղապահ Ա. Հայրը:

● Գ. 10 Յուն. — Տօն Ա. Արդյոցն Առանձն՝ Յակով Տաճարի Ա. Գլիազրի մատրան մէջ հանդիսաւորապէս պատարագեց և բարողեց Գեր. Տեղապահ Ա. Հայրը և ապա նախագանց երրագարձ մեծահանդէս թափօրին, Արարողութեանց աւարտին. Միարանութիւնը Շիր Էն յէւթեանց շարականը երգելով բարձրացաւ. Պատրիարքարան, ուր Տեղապահ Ա. Հօր օրհնութեամբ փակուեցաւ Աւագ Տօներու չարքը:

● Եր. 14 Յուն. — Կոմ Տարև Առթիւ, Մայր Տաճարին մէջ պատարագեց Հոգ. Տ. Գէորգ Արդ. Խազարեան: Այս, շարականի երգեցողութեամբ, Միարանութիւնը բարձրացաւ Պատրիարքարանի լուսաղարդուած դահլիճը. իրեն հետեւցաւ ժողովուրդի հօծ բազմութիւն. Պատրիարքարանի մէջ Գեր. Տ. Հայկազուն նպա. ի զիմաց Միարանութեան, Ամանորի առթիւ, չնորհաւորական խօսքեր ուղղեց Տեղապահ Ա. Հօր: Նոյնը ըրաւ խնամուած ուղերձով մը, Բար. Կարապետ Արկ. Գարագանի, ի զիմաց ժամանգ. Վարդարանի և Բնծայարանի ուսանողութեան, ի զիմաց փառանց. Վարդարանի և Բնծայարանի ուսանողութեան հայկական հարինչ:

● Կիր. 15 Յուն. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Պատարագեց և քարոզեց Հոգ. Տ. Մաշտոց Վ.րդ. Բարիլուսեան, Խօսիւով Աստուծոյ Հայրութեան և մարդոց որդիութեան զաղափարին վրայ, Բառ. թէ ինչպէս որ ձևողքներ իրենց զաւակներու անհնազանգ կեցուածքէն կը նեղանան, Նոյնպէս ալ Տէրը կը վշտանայ երբ իր որդիներէն ուեկ մէկը անսաստէ իր պատուիրաններուն:

● Գ. 18 Յուն. — Լրապայոց Ա. Խնճիկան: Առաւտօնեան ժամը 10ին, Գեր. Տեղապահ Ա. Հօր զիխաւորութեամբ, Միարանութիւնը Մայրավանքի դրույն ինքնաշարժերու մէջ աեղաւուած մեկնեցաւ զէպի թեթքենէմ. ուր հասակէսորուաւն մօտ ու Ա. Ծննդեան վանքի հանդիպակաց հրապարակին մէջ զիմաւորուեցաւ տեղւոյն կառավարական կազմէն: Զանգերու զօղանչին ու ժողովուրդի բազմութեան ընդմէջէն թափօրը յառաջացաւ զէպի Տաճարի գաւիթը. Դիմիրները Հօրհուուրդ մեծ շարականը երգելով առաջնորդեցին Միարանութիւնը զէպի վանք. ուր զիմաւորութեան եկաղներ պատուասիրուեցան:

— Ժամը 2.30ին, Տեղապահ Ա. Հօր զիխաւորութեամբ Միարանութիւնը Հըրաշափառուի կարգով մօտաւք գործեց Ա. Ծննդեան Տաճարը և ուղղուեցաւ զէպի Ա. Այրը, որուն ուխտէն ետք, Տաճարի մեր բաժնին մէջ կատարուեցաւ ժամերգութիւնը ու ձբագալոյցի արարողութիւնը: Մա-

տուցուեցաւ նաև Ա. Պատարագը ժամարարն էր Հոգ. Տ. Խառնակ Վ.րդ. Ղազարեան: Ազա, Գեր. Տեղապահ Արքանը նախագահէց Ա. Ծննդեան նախատօնակին, որմէ ետք Հօրհուուրդ մեծ էի եր զեցութեամբ թափօրը բարձրացաւ մեր վանքը ուր Ա. Խառնակ Վ.րդ առաջ երգեց Ա. Ծննդեան աւանդական հաշասեղանին:

— Գիշերուան ժամը 10ին, Խորհրդաւոր ու զուարթագին հնչեցին Տաճարին հայկական ղանգերը ու քիչ յետոյ սկսաւ զիշերացին պաշտամունքը նեթզենէմի Ա. Ծննդեան եկեղեցին մէջ:

● Գ. 19 Յուն. — Խնճիկանի Ա. Խարանութիւն: Ա. Խարանութիւն: Միարանութիւնը ի սերկայ հաւատացացաւ թիշերին ի սերկայ հաւատացացաւ անդամներին առաջ կայանէն ի սփրուս աշխարհի: Կարգացառեցաւ Ա. Ծննդեան Աւետարան, երկսեռ երգչախումբի կողմէ երգուեցաւ «Փառք ի բարձունք»: Ալյորտոն է Սուրբ Ծննդեան եալին, որմէ ետք Գեր. Տեղապահ Ա. Հայրը տուաւ հանուր հայութեան ուղյան աւզուած արագութիւնը առաջ կայանէն մատուցուեցան զոյթ Ա. Պատարագները: Առաջինը մատոյց Հոգ. Տ. Վազգէն Արդ. Գրպրըւեան, որմէ ետք Գրունէքի արարողութիւններուն նախագահէց Ա. Հայրը ըստ Գարունի Ա. Հայրը տուաւ հանուր հայութեան ուղյան աւզուած արագութիւնը (Ղակ. Բ. 7) ընարեանով և ապա հանդիսաւորապէս մատոյց վերքին Սուրբ Պատարագը թրիստոսի Ծննդեան տեղուանի վրայ, որուն ընթացին Ներկաներէն շատեր ստացան Ա. Հազորդութիւնը: Արարողութիւնները աւարտեցան արեածագին, Ա. Ծննդեան վանքին մէջ կատարուած Աւետարանի ընթերցումով:

— Աւանդական նախաձաշէն ետք, Միարանութիւնը ինքնաշարժերով համբայ ելաւ զէպի երուսաղէմ, ուր հասաւ ժամը 7ին ու բարձրացաւ Պատրիարքարանի լուսաղարդուած դահլիճը ուր Գեր. Տ. Հայկազուն Սրբազնի Գեր. Տեղապահ Ա. Հօր ուղղած շնորհաւորական խօսքերէն ետք: Տեղապահ Արքանը Ա. Ծննդեան եալին վարդակեց Ա. Հայկազուն եպս. Արքահամեան:

● Ուր. 20 Յուն. — Բ. օր Խնճիկան: Ցիասական մելուց: Հանդիսաւոր Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յակոբեանց Մայր Տաճարի Աւագ Մեղանին վրայ: Պատարագին էր, ըստ սովորութեան, Ա. Աթոռոյց Աւագ Թարգմանը՝ Հոգ. Տ. Վազգէն Արդ. Գրպրըւեան: Ա. Պատարագին ետք, Գեր. Տ. Սուրէն եպս: Քէմհաճեանի նախագահանութեամբ կատարուեցաւ հանդիսաւոր հանգստեան պաշտօն:

● Կիր. 22 Յուն. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Աստուածածնայ խորանին վրայ: Պատարագին էր Հոգ. Տ. Մաշտոց Վ.րդ. Բարիլուսեան:

● Դէ. 25 Յուն. — Վաղուան նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր. Տ. Տիրան Արքեպո. Ներսոյեան:

● Եշ. 26 Յուն. — Տօն Անուանակալուրիան: Առաւտօեան ժամը 8.30րն. Գեր. Տ. Տիրան Արքեպազանի զիխաւորութեամբ, Միաբանութիւնը ՀՀրաշափառչի հանդէսով մուտք դորձեց Ս. Յարութեան Տաճար, ուր մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարազ՝ Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Գեր. Տ. Տիրան Արքեպո. Ներսոյեան: Գեր. Արքազանը քարոզեց օրուայ տօնին շուրջ: Ս. Պատարազի ընթացքին, Ընծայարանի և ժամանակ, Վարժարանի բովանդակ ուսանողութիւնը ստացաւ Ս. Հաջորդութիւն. Ս. Պատարազէն ետք. Միաբանութիւն ու ժողովուրդ շքերթով վերադարձան Մայրավանք, ու Հայոց Թագի մուտքեն Ալյոյ ի լուսոյ շաբականի երգեցողութեամբ բարձրացան Պատրիարքարանի զանիչը, ուր Գեր. Տ. Տիրան Արքեպո. ի նախագահութեամբ կատարուեցաւ ՀՏՆօրհնէքի արարողութիւն: Նոյնը կրկնուեցաւ Նաև մասանին, փառին, սեղանատան և խոհանոցին մէջ, ուր օրհնուեցաւ Նաև հերիսայի աւանդական ճաշը:

● Ուր. 27 Յուն. — Վաղուան նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր. Տ. Հայկազուն Եպո. Արքահամեան:

● Եր. 28 Յուն. — Տօն ճննդեան Ս. Յալիմանու Կարպեհին: Ս. Պատարազը, Մայր Տաճարի Սուրբ Յովին. Կարապետի խորանին վրայ մատոյց Հոգ. Տ. Զաւեն Վրդ. Զինյինեան:

● Կիր. 29 Յուն. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Պատարազին էր Հոգ. Տ. Վարուժան Վրդ. Պատարանեան: Քարոզեց Գեր. Տ. Տիրան Արքեպիսկ. Ներսոյեան, Նիւթ ունենալով օրուան ձաշու Աւետարանէն կանայի հարսանիքին մէջ կատարուած հրաշքը:

ՊՈՇՏՕՆԱԿԱՆ ՎՐԱՅԻ

● Դէ. 17 Յուն. — Կէսօրէ ետք, Գեր. Տ. Տիրան Արքեպո. Ներսոյեան, Ընկերակցութեամբ թար. Արմենակ Արկ. Երիվանեանի, մեկնեցաւ Խըրայէլ, Ս. Ծննդեան տօնին առթիւ հոգեորապէս միթարելու համար տեղույն Հայութիւնը, և վերադարձան 22 Յունուար, Կիրակի երեկոյ.

● Բէ. 23 Յուն. — Կէսօրէ ետք, Անկիքան Գեր. Եպիսկոպոսը. Ս. Ծննդեան տօնին առթիւ Հնորհաւորութեան եկաւ Պատրիարքարան:

● Դէ. 25 Յուն. — Կէսօրէ ետք, Անկիքան Գեր. Եպո. Լ. Կրկին այցելեց Պատրիարքարան, Ներկայացնելու համար Rev. Dr. Norman Goodallը, World Council of Churchesէն:

● Ուր. 27 Յուն. — Կէսօրէ ետք, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, Ընկերակցութեամբ Հոգ. Տ. Վարդգէն Արկ. Քողովրդանին և Տիրա Կարպիս Հինդեանի, Ներկայ զանուեցաւ Անկիքան Եպիսկոպոսարանի մէջ, ի պատիւ Dr. Norman Goodallի տրուած ընդունելութեան:

Ա. ՆԵՐԳԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԹԻԹԻՆԵՐԸ ՄՐԱԿԱՎԱՐԱԿՄԱՆ ՄԷՋ

Բայ սովորութեան, Երուսաղէմի մէջ, Ա. Ծննդեան ձրագալոյցի արարողութիւնները կատարուեցան Ս. Յարութեան Տաճարին մէջ: Ո. Գերեզմանի ատեանին մէջ պաշտուած երեխոյեան ժամերգութենէն և ձրագալոյցի արարողութենէն ետք, Հոգ. Տ. Զաւեն Վրդ. Զինյինեան մատոյց Ս. Պատարազը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ: Ազա, Գեր. Տ. Սուրբն Արքազան նախագահակին, որմէ ետք Ս. Գերեզմանին շուրջանակի զարձմամբ և վորոնուրդ մեծ շարականի երգեցողութեամբ թափարը ուղղուեցաւ զէպի մեր Տեսչարանը, ուր Կարդացուեցաւ Ս. Ծննդեան Աւետարան ու երգուեցաւ «Փառք ի բարձունո»:

Խէկ Հինդեարթի առաւտօեան ժամը 4ին, Ա. Յակոբեանց Տաճարին մէջ պաշտուեցաւ զիշերային և ազա առաւտօեան ժամերգութենէն: Խէկ Հանդիսաւոր Ս. Պատարազը Աւագ Սեղանին վրայ մատոյց, ըստ սովորութեան, Ս. Հրեշտակապիեցաց վանքի Տեսուչը՝ Հոգ. Տ. Վարուժան Վրդ. Պապարանեան: Քարոզեց Հոգ. Տ. Զաւեն Վրդ. Զինյինեան, «Ծննդի սրբանութիւն Արքանցից» սրբազրան կարգին:

Խ բացակայութեան ժամանակուր Սաներու, թէ Երէկ և թէ այսօր երգեցողութիւնները կատարուեցան տեղացի ազգայիններու կողմէ:

ՊԱՇՏՈՆԵՆՔՈՒ ՓԱՓՈԽՈՒՄ

Ս. Աթոռոյ Տիօրէկ Ժողովը, զնահատելով Ամմանի և ըրջակայից Հոգւոր Հոգիւ, Հոգեշնորհ Տ. Կորիւն Վրդ. Մանուկեանի տասնամեայ գործունէութենը, զինք նշանակից Ս. Յարութեան Տաճարի տեսուչ:

Խէկ Հոգ. Տ. Վարդգէն Արկ. Գլուխը լեան, որ առժամարար կը վարէր վանուցս աւագ թարգմանի պաշտոնը նշանակուեցաւ Ամմանի և ըստ Հակայից Հոգւոր Հոգիւ:

Հոգ. Տ. Հայկանու Վրդ. Պայրամեան, որ լրիւ վեց տարիներ վարած է Ս. Յարութեան Տաճարի տեսուչնեան պատասխանատու պաշտօնը, կանչչւեցաւ վանուցս աւագ-թարգմանութեան պաշտոնին:

Այս առիթով մեր յարգելի ընթերցողներու ուշադրութեան կը յանձնենք վրէս մը. Տիօրէկ Ժողովով նորընափակ կազմին վերընաբեալ անդամներէն մին է Գեր. Տ. Սուրբն Եպո. Քէմհաճեան, որուն անունը միւս ժողովականներու կարգին մոռցած էինք իինչ Ալոնի մեր անցեալ ամուսնութեան մէջ:

Ալոն, անդամ մը եւս, յանուն Ս. Աթոռոյ Գեր. Տեղապահ Արքազան, Հօր, կուզայ շնորհաւորել ոյն Գերաշնորհ և Հոգեշնորհ պաշտոնականները, մաղթելով անոնց կարսողութիւնն հասնելու համար Ս. Աթոռոյ պատասխանատու և կարգեւոր ժառայութեանց և շարունակելու համար իրենց Աստուածահանոյ զործը ի վիառ Հայց. Առաք. Ս. Եկեղեցւոյ:

L. R. C. ՄԻՈՒԹԵԱՆ ՅԻՍՆԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԸ

■ ■ ■

ԱԶԳԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐ ՆՈՐ ԾՐԱԳԻՐՆԵՐԸ

ԿԵՍ ՄԻՒԼԻՇ ՏՈՒԱՐԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ

(ՅԱՅՑԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ
ՄԻՈՒԹԵԱՆ 42-Ի ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻՒՆ ՄԷՋ)

Յովելինական ՏԱՐԻ

1956 տարին հօգեկան համատարած գոհունակութեան, ցնծութեան ու հպարտութեան թուական մը պիտի բլլոյ Հ. Բ. Հ. Միութեան բազմանազար անդամներուն բարեկամութերուն եւ կրնամ բսել՝ ամրող հայ ժողովուրդին համար :

1956 Ապրիլ 15-ին Հ. Բ. Հ. Միութիւնը կը լրացնէ իր գոյութեան յիսնամեակը եւ անոր Ռոկի Ցարելեանը՝ այդ թուականէն սկսեալ ամրող տարրան ընթացքին՝ պիտի տօնախմբուրի աշխարհի ամէն կողմերը, մինչեւ այս հներաւոր անկիւնները ուր մեր կազմակերպութիւնը ափ մը անդամներ ունի եւ կամ ուր հայ սիրտերուն բարախումը անհաղորդ չի մնար մեր պազային կեանքին :

Պատմական թուական մը կ'ողջունենք ուրիմ յառաջիկայ Ապրիլ 15-ին կը համանինը նշանակալից հանգրուանի մը, որ բարձունք մըն է, եւ որուն կատարէն երբ զէպի եա դարձած մեր կարած համբան պիտի չափներ մեր աչքեր պիտի սեւեռներ նաև, մանաւանդ, մեր առջեն բացուող հորիզոննին՝ զէպի ուր կը բալենք :

Յետաղարձ ակնարկ մը այս օրնեալ Միութեան ծագումին, աճումին ու հայ կեանքին մէջ կատարած դերին վրայ Խորհրդատութիւններու ամրող աշխարհ մը կը բանայ մեր առջեն չքաշքի մը համագոր Ա^o, արդարեւ, անոր գոյութիւնը, բարախուի գորացումը, ծաւալումը, ու մինձամայն մեր ժողովուրդը հորուածոյ աղէտներուն, դաժան կարօտութեանց զէլ անոր անվեճեր ու անխոնչ պայքարը, յիսուն տարի անդադար Պետական կեանը ունեցող ազգերը միայն կրնան Հ. Բ. Հ. Միութեան նման հասաւատութիւններ հիմնել, օրէնքի սուսպի կամ կրնան նման կազմակերպութիւններ մէջունք բներել մեծ ժողովուրդները, իբրեւ աւելորդէն տարով, բանի որ իբրեւ բարակերպ կեանքի յասուկ համայնական պէտքերը կը հոգացուին իբրեւ կառավարութիւններուն կողմէ :

Հայուն հօգեկան անխորշակելի գորուրիւնը

Բռնաւոր լուծի մը տակ դարերով տառապեցանը, կողոպտուելով, հարստանարուելով ու ջանուելով, բայց զերնական ոյժ մը կանգուն պահեց մեզ, Այդ ոյժը մեր հօգեկան անպարտելի գորութիւնն էր, ինը նուրոյն ժողովուրդ մը, ազգերու խառնարանին մէջ՝

մեր անցեալով մեր արժէրով մեր բարոյական բարձր ստորգելիներով առանձին ազգ մը ըլլալու մեր խորածատութիւնը Ազէն հայու մէջ այդ զիտակցութեան անշէց լոյր իր ազգային հսկն մոլցին փարումը, մեր փրկութեան միակ լասան է եղած եւ մեզի կատարել տուած է զործեր, որոնք մերինին նման փոքր ժողովուրդի մը համար անհնար պիտի թուէին :

Հօգեկան այս փրկարար լոյրը, որ մեր պատմութեան նին զարերէն սկսեալ ճշնաժամային պամերու մէջ միշտ ուժգին թափով մը շողացած է, ընտրեալ հայորիներու վրայ, եւ անոնչեմ մեծանուն արքաներ, Սուրբ Հայրապետներ, մշակոյթի ռաճիկրաներ եւ ազտագրութեան հերոսներ հանդեմած է մեզի, մեր օրերուն անզամ մը եւս իր ամրող շաբախով ողոգեց եզական անմնաւորութիւն մը, որպէսզի իր օրհասական մարառուներուն մէջ այս ազգը անյայս եւ անապաւէն չըրտի:

Կարելի չէ տարսկութիւն թէ Սինայի անապատին մէջ հարայէլի օրդիները առաջնորդող լուսեղէն սիւնին նման ճառապայթներու անտեսանելի խործ մըն ալ մեր ողեցոյցն է կղած եւ անոր շնորհիւ է որ թաւալզոր չինք անհնատացած մեր ճամարոն վրայ բացուող խուարակուու անցունդներուն մէջ:

Հ. Բ. Հ. Միութեան սեկզումին հրաժը

Առանց այս համազումին, այսինքն առանց ողեղին այդ լոյսին ազգումին հաւատաւու, ի՞նչպէս կարիի է բացատրել Հ. Բ. Հ. Միութեան ծագումը ստար հողի վրայ, մեր ազգային կեանքին տրտում ու վհատ մէկ պահուն, ազնուապետական կենցաղով անմնաւորութեան մը կողմէ, որ իր ժողովուրդին իբրուն անզամ չէր խօսեր Մեզի համար ալ միշշ չէ՝ որիմ Մարգարէն խօսըր երբ կ'ըսէ՝ «Եւ յեզիաւոսէ կոչնցի զորդի իմ»:

Հայութեան այդ ընտրեալ սրդին, Մեծն Պօլոս Նուպար, 1905 Ապրիլ 15-ին, նեղոսի ափին վրայ մարդին տուաւ իր հանձարեց յացումին սրդի իր միտրը ապահովարար գրաւուած էր տարիների, ի վեր, եւ զօր կրկար խոկութերով հասցուցած էր, անոր զերը, ամրութիւնն ու ապազան պայծառօրէն նախապատերելով իր ներաշխարհին մէջ, եւ երբ իր անման զործակցներուն հետ հանդիսաւորակէ ստորագրեց Հ. Բ. Հ. Միութեան ձննդեան վկայա-

զիրը . հայ կեանքին պարզեւեց գօրաւոր . փրկարար հաստատութիւն մը որուն կարօւէն կը առաւայէինը :

Միութիւն՝ բոլոր բարի կամքի ալ, բազմակիցներուն . միութիւն անոնց այլասիրական զգացումներուն, ճիգերուն ու զօնարերութեանց՝ իրենց ժողովորդին ցաւերը զարմաննելու, ու անոր նիթակիցներուն ու մատորակուն վերելիքն ծառայելու վեճապյն նպատակին համար . Այսպիսի ծրագիր մը . որ անկարելի երացներուն չէր ծգուեր եւ վերացական տանութիւններու մէջ չէր մարտեր . ուժեղ կերպով պիտի խօսէր ամէն հայու հոգիին . Ես յիսուն տարուն պատմութիւն մը ահա՛ կ'ապացուցանէ թէ Ռ' բան իմաստուններու լուսակատան եղած են չ . Բ . Ը . Միութիւնն միշտ օրնեալ չիմասկիրն ու իր առաջն գործակիցները :

Հ . Բ . Ը . Միութիւնն ազգին մեծապյն կազմակերպութիւնը զարձան իր ճիմսարկութեան առաջին օրերին սկսեալ . յոյսի, ապահովութեան . վստահութեան խարիսխ մը եղաւ ան, և անխօսիր անոր շուրջ համախրացեան ամէն դասակարգի հայեր . մեծատուն, առեւտրական, աշխատաւոր . այր, իին եւ երիտասարդ . ճշմարիա ազգային միութիւն մը . որուն միշտ բաղդացեր էինք՝ հրաշչի մը պէս կ'իրագործուէր ահա :

Երշտնկայիշշատակ մեր չիմսագիրը ինք տառաւ նաև առատածեռնութեան ազգանշանն ու առաջին օրինակը . Ես յիսուն տարի շարունակ ու մինչեւ այսօր ազգին սիրով գառաւած հոգիներ . Միութիւնը գորացուցին իրենց մեծապումար նուիրատուութիւններով կամ նոյնըան թանկազնի իրենց ճակարին համաս վաստակով . Տուին ամէնքն ալ եւ կուտան զիւ . որովհետեւ տեսուն եւ կը առնենք թէ Միութիւնը իր առածը կը վերագրածնէ ազգին . անոր ցաւերուն սպեզալի եւ անոր հոգեկան կարիքներուն զարման հայթայթելով :

Արագ ակնարկ մը Հ . Բ . Ը . Միութեան փրկարար գործին վրայ

Այսպէս յիսուն տարի շարունակ գօրացաւ ու ծաւալցաւ Հ . Բ . Ը . Միութիւնը, առանց ամենափոք ընկրկում մը ունենալու . հայ ժողովուրդին գուրգուրանքով շրջապատուած . շնորհիւ երախատաշատ վաստակութեան ու թուական անդամական գաղաքաներուն եւ գործիչներու անզնահամակի շաներերուն, որոնց անունները յիշեն շատ երկար պիտի ըլլայ հոս եւ որոնց անշուշտ մեր յարգանիք օրտագին տուրքը պիտի մատուցաններ Յորքեալի համարութեան առեն :

Ի՞նչ ըրաւ Հ . Բ . Ը . Միութիւնը այս յիսուն տարուան ընթացքին . Շատ երկար պիտի ըլլար իր ծառայութեանց թուառ մը կատարէ . Համառաւ եւ թերի ակնարկ մը իսկ ցոյց կաւտայ թէ ի՞նչ նախախնամական զեր մը կատարած է ան հայ կեանքին մէջ, իր ճիմսարկութեան վաղորդային իսկ, ան իր ուշացութիւնը կեցրոնացուց մեր քնազաւառի հեռաւուր անկիւններուն վրայ, թշուառութեան մատնուած երկրագործ համայնքներու օգնութեան հասաւ, անոնց համար կը բարանենք հաստատեց եւ աշխատեցաւ արտազաքթի շարժումը կասեցնել . նոյնպէս այս շրջանին է որ կովկասի աղէտեալներուն եղարյա-

կան ծեռք կարկառեց . յիայ . Աստանայի ջարդին գոներուն մեծագոյն հոգածութիւնը ինք ստանձնեց : Մեծ եղեռնի բազմահազար խլեակներուն ամենազօրաւոր ապաւէնը ինք եղաւ, իր որրանոցներով, այրիանոցներով, արծեստանցներով եւ խնամատարական բազմապիսի կայաններով : Ապա, չայատանի մէջ մայրունոց, ակնարութարան, կատաղարութարան հաստատեց, Նուպարաշէնի ձեռնարկը ծրագրեց եւ յաջողցուց, ու միանազամյան 1932էն սկսալ . գաղութանայութեան մէջ սկսաւ կրթական գործունէութեան մը որ հետզհետէ ընդարձակուեցաւ եւ հասաւ այսօրուան փայլուն . նախանձելի վիճակին . Գիտէր թէ հայրենազարձի պատմական նշանակութիւն ունեցող մեծ գործին մէջ չ . Բ . Ը . Միութիւնը ի՞նչ վճռական զիւ մը կատարեց . մեզի ծանօթ է նաև թէ վերջին պատերազմի ատեն իր կատարած բառորդ միլիոն եւ կէս միլիոն տոլարի ճանահակութեանց արդիւնքով ի՞նչ ճակարական օգնութիւն հասցուց լիքանալի . Սուրբիոյ եւ Ցունաստանի գաղութներուն, եւ ապա՞ կուիին գաղարումէն վերջ՝ նաև Երրուայի բոլոր երկիրները գտնուող մեր կարօտանայներուն . Դեռ թարմ է իր վերջին մեռնարկը՝ զպրոցաշնութեան ծրագիրը . Միհրձաւոր Արևելիրի մէջ ճիշջ 100 համ խարիսուլ . անքնակելի վարդարաններ կանոնաւոր կերպով նորոգուեցան եւ 10 համ ալ ի նորոյ շինուեցան :

Այս շատ հարեւանցի թուումով կարելի չէ տարամ գաղափար մը իսկ կազմել Հ . Բ . Ը . Միութեան կատարած գործին մեծութեան վրայ . Ան ազգին համար մինչեւ այսօր տալը միլիոն տոլարէ աւելի զումար ծախսած է եւ կը խորհիմ թէ այս թուանշանը բաւականից որեւէ մէկ անկիւնը կենսական կարսութեան մը առչել գտնուած է . Բարեգործականը պատրաստ եղած է անհրաժեշտ օգնութիւնը փութացներու . Առոր իրեւ վերջին պարզոյց յիշեն Պաղեսականի պատմառուի ծանր կացութեան մը մատնուած երաւաստան գտթականներուն Միութեան կողմէ ընճայուած աշակեցներուն՝ որ 90,000 տոլարի կը յանգի . բացի զեղորայիր . փոչի կաթի եւ հազուտեղնի հայթայթումներէն :

Գատակերը զօր ուրուազծեցի, կը վերաբերի Հ . Բ . Ը . Միութեան անցեալ եւ ներկայ գործունէութեան . — Ի՞նչ կենսական նպատակներու պիտի սեւեռենք մեր ուշացութիւնը անմիջական ապազային, այսինքն վաղը . Միութեան Ցուրեկանը ոչ թէ միայն հառերով ու ծափերով պատմառու անձագաններու, այլ զայն նոր իրագործումներու մեկնակէտ մը ընելու համար :

Մեր կրթական գործ նոյն թափով պիտի շարունակեալ անշուշտ շանինը 3 սեպտեմբեր երկրորդական վարդարաններ, 5 նախակրթարաններ . կարեւոր զումարներով կ'աշակեցնիր ազգին 3 դպրեվակներներուն . կ'օգնենը 100է աւելի կարօտ զպրոցներու եւ

կանոնաւոր կրթաթոշակներ կը յատկացնեմք 130ի չափ համապարանական արժեստագիտական և երկրորդական ուսմանց հետեւող սաներու . Ազգային դաստիարակութեան գործին ուրիշ ծեւերով ալ կը սաստիարենք , բայց չեմ ուզեր մանրամասնութեանց մէջ մանել , կրթական այս մեծ մեռնարկները մեր հոգածութեան առարկան պիտի մնան :

Պիտի շարունակենք նաև մեր խնամասարական գործը , այսինքն մեր դարմանատուններով ու զանազան կարգի նպաստներով օգնութեան պիտի հասնինք մեր կարութեան առարկան այս գործութեան մեջ :

Կրթական եւ խնամասարական այս գործ նպատակներուն համար տարեկան 325,070—850,000 տուլար կը ծախսենք եւ այս յատկացութերը պիտի չնուազեցնենք :

Մշակուրային նոր ձեռնարկներու ծրագիր

Ցորելեանի յիշատակելի եղելութեան առթիւ կեղը . վարչութիւնը մշակած է նոր ծրագիրներ ու նախատեսած է զանոնք իրազործելու միջացը : Մեր ուշադրութիւնը պիտի սեւեռենք հայ մշակոյթին և Ամերիկայի մէջ նոր սերուղին հայապահպանման գործին վրայ :

Մեր մշակոյթին ամենազօրաւոր ազդակը եւ անոր հարազատ հայելին մեր գրականութիւնն է , Դժբախտաբար , գաղթաշխարհի մէջ հայ գրականութիւնը իր հոգեգարքի ժամերը կ'ապրի . Անոր զանազան հնուղերուն մէջ , — բանաստեղծութիւն , վիազագրութիւն , թատրօնութիւն , պատմագրութիւն . բանափրութիւն , եւայլն — . շատ բիշ են մեծարժեք գործերն ու տաղանջաւոր գործիչները : Արդ գրականութիւնը բառին իսկական իմաստով մեր հոգեկան մնունոն է , առ անց անոր , ազգային զգացուց , մեր ժողովարդին անցեալ ու ներկայ կեանքին մանաշում , մեր դարաւոր աւանդութեանց հաւատարմութիւն եւ մանաւանդ ցեղային հպատակութիւն՝ զոյլութիւն չեն կրնար ունենալ : Եւ երբ ժողովուրդ մը այս ամէնը չունի . այլասերումի եւ օստարացումի գուանդին պատրաստ զօն մըն է : Խօսրս անշուշտ զաղթաշխարհի մասին է միայն , որուն ազգային ինքնութեան պահպանումը չ . թ . լ . Միութեան մեծազոյն մասնագութիւնը կը կազմէ :

Որոշած ենք ուրեմն հայ գրականութիւնը , եւ անոր հետ նաև հայ արուեստը՝ իր բոլոր հնուղերով՝ քաջալերէ , արժէքաւոր գործեր հրատարակելով ու անոնց հնուղնակները վարձատրելով :

Որոշած ենք հայ մտքի առաջնորդներ պատրաստել , ակներեւ տաղանդի մը ասպարոյցները - տուող երիտասարդներու դիւրութիւններ ընծայելով որպէս զի երուպականնմեծ համալսարաններու մէջ իրենց մասնագիտութիւնը կատարելազործեն :

Որոշած ենք դարձեալ երուպական համալսաններու մէջ ընտիր ուսուցիչներու խումբ մը պատրաստել մեր երկրորդական վարժարաններուն համար :

Ինչպէս զիտէք , երկու տարի առաջ ծրագիրը մը մշակած էինք օգնութիւնը ընծայելու հայ մտքին ու դաստիարակութեան վաղեմի մշակներուն որոնք կարուութեան մասնուած են : Այդ ծրագիրը եւս պիտի գործադրենք :

Տարիներէ ի վեր արդար գանգաներ կը լսուին թէ ամերիկանայ զադութը Բարեզգործականի լրուած կազուածն է . կամ աւելի ճիշզը՝ անոր շահազործման դաշտը . ամերիկանայութիւնը Միութեան արտասահմանի ծեռնարկներուն համար կուտայ առատորէն , կ'ըսեն . բայց իր խկ ամենակինական մէկ պէտքը ուշագրութեան առարկայ չէ եղած ընաւ : Այդ պէտքը նոր սերունդը հայ պահելու հարցն է , անլուծնի ըլլալու աստիճանի գուարի հարց մը՝ այս բարեկեցիկ , մին զագութիւն մէջ . ուր մեծ երկիր մը ազտարագրմաններն ենք եւ մեր գործի յարաբրութիւն . ներու , մեր անհամարական ու ընկերային կեանրու այնքան զօրաւոր կերպով կը կրնեն մեր միջավայրին :

Վսոր հետ մէկաեղ , կ'ընդունիմ թէ ազգային ինքնազիտակցութեան լոյսը , որուն վրայ բիչ մը ծանրացայ ճառիս սկզբը չէ շիշօծ մեր զադութիւն մէջ . թիրեւս իր վերջին ուժքին թափով է որ ան կը շազայ այս բանի մը տարբիներուն . վերահաս վտանգին ազգարարութիւնի տալավ մեզի : ինքնապահանումի հօգոր բնազդով միայն կարելի է բացատրել եկեղեցաշխնութեան մեծ եռանդոց որ կը տիսնուի բազմաթիւ բաղարեներու մէջ . կը շատանայ նաև թիւր ազգային կեղարններու . ակումբներու . զիտակից ծնողքներ իրենց զաւակներու կիրակնօրեայ զպրոյնմըր կ'ուղարկին : ուր անոնք կը սպիրի մանաւանդ չայ Եկեղեցին մանչնալ ու սփրել . ունինք նաև հայերէնի զարբնացըները : Մեր ինքնութիւնը չկորսնանելու նախանձախնորութեամբ մի ոյն կը բացատրաք , դարձեալ . կարսի երիտասարդ ներու կողմէ սկսուած այն շարժումը որուն նպատակն է չարփրան համալսարանին մէջ հայագիտական զասցնեցը մը հաստատել . մեր մշակութային արժէնները նաևցնելու համար օստարներուն և մանաւանդ այս երկիրն մէջ մեր նորահան սերունդին , այսինքն անոր մտաւորական հատուածին :

Կեզր . Վարչութիւնը . Ամերիկայի կեզր . Յանձնագովին հետ համախորհուրդը , բաւական դրական եւ իրազորելի ծրագիր մը մշակած է Ամերիկայի մէջ տոհմային դաստիարակութեան գործին եւ հայագահպանան աշխատանքներուն սաստարելու համար : Այդ ծրագիրն զիտաւոր զիտերը հետեւալներն են . —

1. — Գաղութին հայ դպրոցներուն եւ հայերէնի դասընթացքներուն համար նպատակայարմար դասագիրքի պատրաստել եւ հրատարակել :

2. — Եկեղեցնօրեայ դպրոցներուն համար պատրաստել զասցիրքեր եւ այլ գրաւիչ հրատարակութիւններ , չայ ազգին ու Եկեղեցին մասին մեր մանուկներուն ատարական բայց սպատակութիւններու տալու նպատակով .

3. — Նիւթական աշակցութիւն ընծայել այն պատանիներուն որոնք կը գափարին երկեղեցու պատական վարժարանի մը մէջ հայեցի դաստիարակութիւններու սպատակով .

4. — Նոյն աշակցութիւններ ընծայել հայ գալրոցներուն եւ զասցնթացքներուն . որպէսզի մեր մայրենի լեզուն , պատմութիւնը եւ անոնց յարակից նիւթեր աւելի խնամքով ու արդիւնաւորութեամբ աւանդուին մեր մանուկներուն :

5. — Անզիներէն լիզուով պատրաստել եւ հրատարակել զիքրեր՝ մեր պատմութեան, գրականութեան, արտեսաններուն. մէկ խօսրով մեր մշակոյթին մասին. մեր աղջային արժէքները ճանչներու համար մեր անզինախօս ճառարակութեան:

Կես միլիոն տալարի ճանգանակուրիւն

Մշակութային եւ հայապահպանման այս ընդարձակ ծրագրութեամբ արտասահմանի թէ Ամերիկայի մէջ, զոր ներկայացուցի շատ ամփոփ կերպով, մեծածախս բայց հրամայական պահանջ մրն է զոր պէտք է զլուի հանենք:

Եթի համազային նշանակութիւն ունեցող ծեռնարկի մը անհրաժեշտութեան համոզուած է. Բարեգործականը չէ գարանած զործի ծեռնարկելու, ապաւինելով մեր ժողովուրդին ազգակրթեան եւ զոհողութեան ոգիին. Այս ոգիին շնորհիւ է որ կառուցուած է նուպարաշէնը. փառաւոր իրականութիւն մը եղած է Ներգազթը. կատարեալ յաջողութեամբ պասկուած է Դպրոցաշինութեան զործը, ինչպէս նաև եղբայրական օգնութեան ընդարձակ ծեռնարկը գերշին պատերազմի աղէտեալներուն ու կարուաեներուն:

Այս բոլոր մեծ իրազործութերուն մէջ կայ մեր ժողովուրդին աշխատանքը գաստակը. կամաւոր պատրարազը. այսինքն անոր սիրութ, որովհետեւ անոնք ամէնքն ալ կարելի եղած է զլուի հանել խոշոր հանգանակութիւններով:

Հանգանակութիւն մը պիտի կատարենք նաեւ մեր մշակութային եւ հայապահպանման այս նոր ծրագրին համար. ու նպատակակիւտ որոշած ենք 500,000 տոլյար. Բարեգործականի յիսուն տարիներէն իրարանչիւթը 10,000 ական տոլյարով ողջունել ու պատուել խորդդանշական իմաստ մը պիտի առնէ, առանց մեծ պահանջնուառութեան հանգանակութիւնը պիտի ըլլայ համազային, այսինքն պիտի կատարուի ամէն երկրներու մէջ, բայց հասկնալի է թէ անոր ծանրութեան կեդրոնը Ամերիկան պիտի ըլլայ դարձեալ.

Բացատրեցի արդէն թէ ինչ կենսական ու զենքապահներու համար պիտի զործածենք այս զումարը իւ չիմ ուզեր կրկնութիւններ ընել. նոր կործեմ թէ չ. թ. Ը. Միութեան Ռուկի Յորելեանը չլինը կրնար աւելի զայելու կերպով տօնել. մեր անմահանուն չիմնագիրին, Մեծն Գողոս Նուպարի եւ իր զործակիցներուն յիշատակը չէինը կրնար խանդադատնորով յարգել ու պանծացնել, բան ցոյց տալ թէ կը բալենք իրենց զծած ճամրէն. կ'աշխատինք մեր սիրելի ազգին միշտ աւելի վերելրին:

Ամերիկայի մէջ կատարուելիք հանգանակութեան նախապատրաստական աշխատանքին մէկ մասոր լրացուցած ենք արդէն, նշանակած ենք Հանգանակի կեդր. Ցանծնախումբը եւ հանգանակութեան վարիչը: Այս յայսարարութենէս վերջ զործի պիտի սկսին նաեւ արտասահմանի մեր մարմինները:

Անդամագրական արշաւ

Բարեգործականի սգիին տարածումը զօրւոր ազգակ մըն է՝ մեր ազգային կեանիքին մէջ ուեկի մրութիւն, համերաշխութիւն եւ համագործակցութիւն ստեղծերու: Մեր ժողովուրդին ճակատագրին հնա կապ աւնեցող կենսական խնդիրներու մէջ, սուր անհաշտ տարակարծութիւնները ու անոնց հետեւանը եղող հակընդդէմ. կոտորակուած զործունելութիւնները ուժերու աննպատակ գատնում, հիւծուում են մեզի համար: Ամէն ոդչամիտ հայ դիւրաւ կրնայ խորհրդածել չ. թ. Ը. Միութեան կատարած զործին նշանակութեան վրայ եւ ըստ այնմ որոշել իր դիւրը, այսինքն իր ջանքերն ու զօնզութիւնները միացնել ազգային այս մեծ կազմակիրպատիւթեան աշխատանքին, կամ հեռու ու մեալ անկէ:

Յորելինական տարաւան ընթացքին հնետեւարար, անդամագրական արշաւ մը պիտի կատարենք ամէն երկիրներու մէջ, որպէսզի Բարեգործականին զաղափարականը աւելի լայնօրէն ծաւալիք մեր ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ. Այս ծեռնարկին նպատակը նիւթական չէ բնաւ, այսինքն եկամուտներու յաւելումը, այլ գերազանցօրէն բարոյական: Միասնական չանքերը, իրերանասուկացուութիւնը եւ սիրամիք զործակցութիւնը հրաշընք կրնան զործել մեր կեանիքին մէջ եւ լրջօրէն պիտի աշխատինք այս ողջութեամբ:

Անդամագրական այս արշաւին ծրագիրը պատրաստ է իր լայն գիծերուն մէջ եւ զայն ի մօտոյ պիտի հազորդենք Միութեան բոլոր մարմիններուն:

Վերջացնելով, կը փափարիմ որ այս պատկառեի ժողովին յարգելի անդամներէն ամէն մէկը, ներկայ վայրկեանէն սկսեալ. ինքնինքը մեր զոյց ծեռնարկներուն, հանգանակութեան եւ անդամագրական արշաւի բարողիչը նկատէ եւ իր շրջանակին մէջ աշխատի անոնց լիտկատար յաջողութեան համար:

Բացուած կը յայտարարեմ ուրեմն չ. թ. Ը. Միութեան Ռուկի Յորելեանի տարին, 1956ի մուտքէն սկսեալ:

Այսօրունէ բացուած կը յայտարարեմ նաեւ Ցորելեանի կը Սիլիոն Տոլարի հանգանակութեան մեծ ծեռնարկը եւ Անդամագրական Արշաւը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԲՆԴՀԱՆՈՒԹՅ ՄԻԱԼԹԵԱՆ
ՅԻՍՆԱՄԵԱՅ ՅՈՒԵԼԵԱՆԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ՆՐԱԳԻՐ

Հ. Բ. Բ. Միռաթեան նորի Յորելեանի պատմական նշանակութիւն ունեցող եղելութիւնը արժանաւոր չուքավ առնախմբելու համար կեզր Վարչ Ժաղավը անուանեց Յորելեանի կեզր. Յահանախումբ մը, առնասպեսութեամբ Փախնախաւագահ Տիար Յիամար:

Այս Յանձնախումբը իր յաջորդական նիստերուն մէջ նշանի ունեցող Յորելեանի առթիւ կատարում է կատարում է կարգ մը ձեռնարկներ. յաշուղէն նաև առնակատարութեանը ընդհանուր ձըրագիր մը՝ որոնք ապա յաւերացնեցան կեզր Վարչ. Ժաղավի կողմէն Յանձնախումբը իստան նիստ մը ունեցաւ նաև Ամերիկայի կեզր. Յահանախուղովն Յորելեանի Յանձնախումբին հետ, այս երկրին մէջ սարբուկիք հանդէսներուն կամ հաւաքոյթներուն մասին:

Նախատառուած կարգութրութիւնները կ'ամփուրուին հետեւ կերպով.

1. Կէս միրուն տոյարի հանդանակութիւնն (Այս մասին խօսուած է Նախագահին յարակից յայտարարութեան մէջ):

2. Անդամագրական ընդհանուր Արշաւ (Նախագահը այս մասին եւս արտայայտուած է):

3. Ցիոնամեակի առթիւ Հ. Բ. Բ. Միռաթեան պատմութիւնն ու գործերը ներկայացող ամփուի գրքոյի մը հրատարակութիւն:

4. Մրցում մը հայ գրողներու և արուեստագիտներու միջն իրենց ստեղծագործութեամբ ոգեկանելու համար Հ. Բ. Բ. Միռաթեան յիսուն տարօւան կեանքն ու կատարած ազգապահպանաւան գործերը: Մրցումին նիւթերը հետեւ կերպութիւն են.

ա. — Քերուած մը, գրող բանաստեղծին լայն ներշնչումին համապատասխան երկարութեամբ:

բ. — Թատերախաղ մը երեք արարով կամ մէկ ժամ տեսողութեամբ:

գ. — Օրացանկան կողմ մը, որուկ քայլերդ կամ մազմերդ բառերով միամասին:

դ. — Խորեղանկար մը, յարմար ժաւալով և իւղաների:

Այս գործերը, որոնք պէտք է ճշմարիտ գեղարուեստական արժէք ներկայացնեն, պիտի քննուին իւրաքանչիւր ճիւղի յատուկ մասնագիտներէ կազմուած Յանձնախումբերու կողմէ և ընդունուած ամէն նիւթերու մասնակի պիտի յարեւած պատմութիւնն է որ այս հանդէսներուն ըստ կամ գերեզմանաւունները, այցելելու համար հն հանդզող միք վաստակաւորներուն և անդամներուն շիրիմները:

Ա. Մրցանակ՝	500 Տոլար,
Բ. Մրցանակ՝	300 Տոլար:

5. Կեզր, Պարչ Ժաղավը պիտի պատրաստէ Հ. Բ. Բ. Միռաթեան մեծանուն հիմնադիր Պողոս Փաշա Նուպարի յիշտառակին նույիրուած վիլամ մը, զըր պիտի յանձնէ իր երէց որդւոյն, Միռաթեան բարերար Անդամ Զարեհ Պէյ Նուպարի, Նուպարեան ընտանիքին մէջ սերունդէ սերունդ պահուելու համար:

6. Յորելեանի առթիւ, կեզր, Պարչ Ժաղավը Տիար Ա. Կարակէօվեանի պիտի տայ սկի վլաք մը. ի նշան երախտագիտութեան այն թանկազին ձառայութեանց համար զըր յատացած է Հ. Բ. Բ. Միռաթեան, իր երկարամեայ նախագահութեան ըրչանին:

7. Յորելեանի հանդէսները պիտի կատարուին 1956ի ընթացքին, իւրաքանչիւր վայրի մէջ յարմար տեսնուած թուականին: Նախընտրեակի է որ անոնք սկսին Հ. Բ. Բ. Միռաթեան հիմնադիրն ատրիպարձին: Ապրիլ 15-ին, բայց եթէ կարգ մը տեղեր ստիպուական պատմաներ գոյսութիւն ունենան, այդ թուականը կրնայ կանխուի:

8. Գահիրէն ըլլալով Հ. Բ. Բ. Միռաթեան հիմնադրութեան վայրը, կեզր, Պարչ Ժական ջերմ բազմանքն է որ Եգիպտոսի կեզր, Յանձնաժողովին կողմէ սարբուկիք հանդէսը կատարուի բուն տարեղարձին օրը, Ապրիլ 15-ին:

9. Աշխարհի ամէն կողմերը, որ Հ. Բ. Բ. Միռաթեան մարմին մը գոյսութիւն ունի, 1956 Ապրիլ 15ի կիրակի օրը պատրագ պիտի մատացուի և հոգեհանգստաեան պաշտօն պիտի կատարուի Միռաթեան հանգուցիալ հիմնադիրներուն, Բարեկարգներուն ու վաստակաւորներուն յիշտառակին:

Ամէն վայրի մէջ, մեր Մասնաճիշերը հոգ պիտի սանին որ Բարեկարգ ականի անդամները այս արարութեանց ներեկայ ըլլան մեծ թիւով Յետոյ, պատարագէն վերջ կամ ըստ յարմարութեան նոյն օրը կէս օրէ ետք, կարելի եղածին չափ մեծ բազմութեամբ ու խտագնացութիւնն մը պիտի կատարուի տեղական գերեզմանաւունները, այցելելու համար հն հանդզող միք վաստակաւորներուն և անդամներուն շիրիմները:

10. Իւրաքանչիւր վայրի մէջ Յորելեանի հանդէսներուն յայտագիրը տեղական մարմինները իւրենք պիտի կողմէն: Յորելեանի Յանձնախումբին թերագրութիւնն է որ այս հանդէսներուն ըստ կամ գերեզմանաւունները, այցելելու համար հն հանդզող միք վաստակաւորներուն պաշտօնատարներ:

11. Բոլոր հանդէսներուն մէջ պիտի բաժնուին յիսնամեակի մեաւաներ կամ զարգականիներ. Պողոս Փաշա Նուպարի նկարով, զըր

ԲԱՐԵՓԱԼՏՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Նուրբակալուրեամբ եւ օրհնուրեամբ կ'արձանագրենց 1955 տարւոյ ընթացքին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին եւ այլ Մորավյայիրու տրուած նիշեւեալ բարեպատական նուերներ:

1. — Ազէէհրցի Այրի Տիկին Կիւլիանէ Ալեքսանեանը վեց հատ Մարկառագի շապիկ կը նուիրէ Ս. Յակոբայ Տաճարին:

2. — Փարիզէն (Արֆորգիլ) Տիկին Ալիս Ճոնկուտայեան Ս. Գլխագրին կը նուիրէ պարզ փուլերով բանուած ճերմակ արլասի վրայ սկինի ծածկոց մը, և Ժառանգաւոր աշակերտաներուն 30 հատ ներքնաշապիկ և 30 վերնաշապիկ կոսոր:

3. — Պէյրութէն Առանացի Տիկ. Զապէլ Մելքոնեանը Ս. Գլխագրին կը նուիրէ մէկ ճերմակ ինքնածեագործ ծածկոց մը, ձեռամբ Տիկ. Եղիսաբէթ Մաքինիստանի:

4. — Հալէպէն Այնթատպցի Օր. Էֆրոնիա Ալթունեանը Ս. Յակոբեանց Տաճարին կը նուիրէ մէկ կապոյտ յատցկով և վրան ճերմակ Միլանի ինքնածեագործ սկինի ծածկոց մը:

5. — Հալէպէն Կիւրինցի Օր. Մարի Վարդապետականը մէկ ասեղնագործ մասի ծածկոց կը նուիրէ Ս. Յակոբայ Տաճարին:

6. — Երուսաղէմացի Տիկ. Վիքթօրիա Պէտէվեան և որդին Գէորգ. մէկ ճերմակ

Կերը. Վարչ. Ժողովը պատրաստել տաւով պիտի ուղարկէ իր չըջանակներուն:

12. Նիւ Եսրբի մէջ Յորելեանի տօնակատարութիւնը պիտի սարքուի Ամերիկայի Կեդրոնական Յանձնաժողովին նախաձեռնութեամբ:

Ան տեղի պիտի ունենայ 1956 Յունիս 17-ին Միութեան Ամերիկայի Պատգամաւորական Ժողովին յաջորդ օրը. Կիրակի, Աւալուսով Ասթորիա պանդոկին մէջ:

Երագրուած է ժամը 1-էն՝ 4.30 ժողովրցին հանդէս մը ունենալ՝ ազատ մուտքով, իսկ երեկոյի ճաշկերպթ:

Թէկ Ամերիկայի բոլոր Մասնաճիւղերը Յուրելեանի իրենց առանձին տօնախմբութիւնները պիտի ունենան, բայց հրահանգ պիտի տրուի որ անոնք պատգամաւորներ զրկեն նիւ Եսրբի հանդիսութեանց:

13. Նախագահ Տիար Ա. Մանուկեան պիտի աշխատի ներկայ գտնուիլ Ամերիկայի գլխաւոր քաջարներուն մէկ սարքուելիք հանդէսներուն, մինչ իսկ Սեպտեմբերին արտասահման չուրջ երեք ամիս տեսալ ճամբորդութիւն մը պիտի կատարէ և այդ չըջանին զանազան վայրերու մէջ կատարուող տօնախմբութեանց եւս ներկայ պիտի ըլլար:

մետաքսեայ Աւետարանի բռնիչ կը նուիրեն Ս. Յակոբայ Տաճարին:

7. — Հալէպէն Այնթապցի Այրի Տիկին Մանղուխտ Գլքամալեանը Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրէ ճերմակ գրակալի ծածկոց մը:

8. — Հալէպէն Այնթապցի Տիկին Ավանդական Տէրգիչեանը Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրէ ճերմակ գրակալի ծածկոց մը:

9. — Տէտէազանէն Կարապետ Ժամանական արդարութ լիզու մը կը նուիրէ Ս. Յակոբին, իր անխօս վերանդական պատուած աշմարդութ մը:

10. — Հալէպէն Զէյթունցի Տիկ. Նուարդ Փաթանեան մէկ նալոն կապոյտ շղարշ կը նուիրէ Ս. Յակոբայ Տաճարին:

11. — Հալէպէն Զէյթունցի Տիկին Լուսաբեր Պալճեան մէկ նալոն կապոյտ շղարշ կը նուիրէ Ս. Յակոբայ Տաճարին:

12. — Պրուսացի Մուսուլարնակ Տիկին Մարի Շաշմահեան սոկի և մարգրիս Ա (6 հատ) տասներով ապարանջան մը կը նուիրէ Ս. Յակոբայ Տաճարին և Ս. Յակոբայ Տաճարին:

13. — Պաղտատէն Վանեցի Յարութիւն Աթանասիան և Սիրվարդ Պաղտատէնեան զոյգ մը քորփուրայ կը նուիրեն Ս. Յակոբայ Տաճարին և Ս. Հրիշտակապետաց Եկեղեցին:

14. — Երուսաղէմէն, Տիկին Նազելի Ներսէսեանը մանիշակագոյն սոկի ծաղիկներով բանուած երկար թիւ մը կը նուիրէ Ս. Յակոբայ Տաճարին:

15. — Պիթլիսցի Այրի Տիկին Արաքսի Ալվանտեան երկու հատ Աւետարանի բռնիչ կը նուիրէ, մին Ս. Յակոբայ Տաճարին իսկ միւսը Ս. Հրիշտակապետաց Եկեղեցւոյ:

16. — Սպարթացի Տիկին Սիրանոյ Սիրմայեան մէկ սոկի մատանի փոքր ամերիս քարով, կը նուիրէ Ս. Յակոբայ Տաճարին և Աստուածածնայ պատկերին:

17. — Երուսաղէմէն Այնթապցի Տիկին Եկեղա Մէնէշեանը մէկ ճերմակ սեղանի ծածկոց կը նուիրէ Ս. Աստուածածնայ Տաճարի Աւագ Սեղանին:

18. — Երուսաղէմէն Օր. Հնագանդ Տէր Կարապետական Ա. Յակոբայ Տաճարին կը նուիրէ զոյգ մը հաղկական զործ պղնձէ զարգարուն ծաղկամաններ:

19. — Երուսաղէմացի Յակոբ Գրիգոր Մնացականեանը մէկ արծաթանման մեծ կանթեղ մը կը նուիրէ Ս. Յակոբի, իր աշխատութեան անդրանիկ վաստակին:

Լուսարարակետ
ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊՈ. Տէրթէրեան

Հաշուեկիցին Նպաստից

(1954 Յունիս 1 — 31 Դեկտեմբեր 1955)

Այսու կը նրանք անգամ մը եւս յանոն Ս. Արուոյն Միաբանութեան եւ վաճառքնակ մեր ժողովուրդին խորին երախտազիտութիւն յայսիլու մեր բոլոր ազնիւ նույրատուերուն, բայց մանաւանդ Հ. Բ. Ռ. Միաբան եւ Հիւսիսային Ամերիկայի մեր հարազատներուն, որոնք գիտցան միևնույն բարիքի գործը Հայու վայել զգացումով, մաղթելով բոլորին Ս. Յակոբեանց Արուոյն օրննուրինը եւ աղօթելով որ Տէրը մէկի փոխարէն հազարապատիկ վարձահատոյց բլայ իրենց աս եւ ի հանդերձելումն:

Վարի Հաշուեկիցին յայսնի կ'երեսի թէ Ս. Արու դրկուած 57811.911 Յորդանանեան Տիեզրի գումարին ուրջ 32.000ը՝ ծախսուած է մեր կրական եւ ժողովուրդի պէտքերուն ի հաշիւ: Խոկ մնացեալը Միաբանութեան սնունդի եւ Ս. Տեղեաց պահպանութեան համար: Այս Հաշուեկութին մէջ չեն մած կարգ մը գումարներ զլիաւորաբար ժառգ. Վարժ.ի սաներուն իրեւ կըրպարուակներ:

ՄՈՒՏՎ. — Ելեւմսից Տեսչութեան

1954

Տ. Տ. Ժիլ Տ. Տ. Ժիլ

Յունիսաւ 16. — Լուկնոսի Համայնքին	152.400
» 22. — Տիկ. Լիպմաննեն	76.—
» » . — Սանդիկելոյնին	157.320
» » . — Պր. Մ. Հոբիկեանե	33.—
Փետրուար 10. — » Կ. Պ. էն	1889.080
Մայիս 3. — Լուկնոսի Համայնքին	11.220
Յուլիս 12. — Հ. Բ. Ռ. Միուրեննեն	3590.—
Սեպ. 1. — Պր. Յակոբ Տալյաննե	2.—
Հոկտ. 6. — Ամ. Հայ. Եկղ. Երիս. Կազմակերպութեաննե	61.400
» 9. — Հնդկանայ Համայնքին	2990.590
Նոյմ. 11. — Արգարեան Կտակեն	997.500
» 30. — Հիւսիսային Ամերիկային	1140.790
Դեկտ. 13. — Աւարքրառութի Համայնքին	56.850
» 24. — Հիւսիսային Ամերիկային	1516.—
» 25. — Վասն. Գ. Ս. Կիւլպենկեաննե	497.500
» 30. — Հիւսիսային Ամերիկային	377.—
	13568.650
Փոխադրելի	13568.650

ՄՈՒՏՏՔ*Փոխադրեալ*

Տ. Տ. Ֆիլ

Տ. Տ. Ֆիլ

13568.650

1955

Յունուար	12.	— Հիւսիսային Ամերիկայէն	2268. —	
»	22.	Եւրոպայէն	943.750	
Մարտ	5.	— Հիւսիսային Ամերիկայէն	4800. —	
»	24.	»	3429. —	
Ապրիլ	27.	Եւրոպայէն	52.920	
»	28.	Գալիֆոռնիոյ Թեմէն	354.610	
Մայիս	8.	Հիւսիսային Ամերիկայէն	9024. —	
Յունիս	27.	Պր. Պալտասար Ակինեանէ	9.350	
Օգոստ.	31.	Հիւսիսային Ամերիկայէն	2821.875	
Հոկտ.	19.	»	860.330	
»	26.	»	758. —	
Դիս.	10.	Վաևմ. Ն. Գ. Կիւլպէնկեանէն	209. —	
»	26.	Պր. Յըր. Ակինեանէ	75. —	
»	»	Նուարդ Բարբիկեանէ	35.198	
»	30.	Հիւսիսային Ամերիկայէն	3276.750	28917.783

1954

Մայիս	19.	Վաևմ. Գ. Ս. Կիւլպէնկեանէն	(Մաս.ի նորոգր.)	498.750
Յունիս	8.	»	»	528.675
»	30.	»	(Պ. Անասուց)	698.250
Նոյմ.	11.	»	(Միաբ.)	384. —
Դեկտ.	25.	»	»	250. —
Նոյմ.	11.	»	(Պարհն.)	114.750
Դեկտ.	25.	»	(» եւ աղբ.)	250. —
1955				
Դեկտ.	10.	» Ն. Գ.	(Միաբ.)	210. —
»	»	»	(Պարհն.)	120. —
				3054.425

1954

Յունիս	24.	» Գ. Ս.	(Փոնզ. Վ. թի)	997.500
Մարտ	15.	Պր. Ա. Գ. Նազընեանէ	»	18.800
Յունիս	2.	Միջ. Եկղ. Օգն. Մարժնէն	»	300. —

1955

Յուն.	12.	Մարի Պայլօզ Ֆրնտէն	»	472.500
»	»	Հիւս. Ամերիկայէն կազմանդչէն	»	37.800
Փետր.	2.	Պր. Ա. Գ. Նազընեանէ	»	18.900
Մարտ	7.	Ազանանեան Եղբայրներէ	(» սանի մը)	192. —
»	23.	Հիւս. Ամերիկայէ	(» 2 սաներու)	380. —
Ապրիլ	22.	Վաևմ. Գ. Ս. Կիւլպէնկեանէն	(» Վ. թի. թի)	997.500
Մայիս	4.	Հ. Բ. Ը. Միուրենէ	»	1900. —
		<i>Փոխադրեալ</i>		5315. —
				45540.858

ՄՈՒՏՏԱԳՐ

			Տ. Յ. Ֆիլ	Տ. Յ. Ֆիլ
		Փոխադրեալ	5315 -	45540 .858
"	8. — Հիւս. Ամերիկայէն	(Փոնզ. Վ.րժ.ի6)	752 -	
Հոկտ.	1. — Միջ. Եկպ. Օգն. Մարմնէն	" "	100 -	
Նոյնիօ.	16. — Տիկ. Վ. Աւճճեանէ	(" սանի մը)	156 -	
Դեկտ.	1. — " Ա. Միսիւրեանէ	" "	189 .200	
"	7. — Պր. Յ. Պէնլեանէ	(" 2 սանիրու)	299 .625	
"	31. — " Արամ Հոռնուրեանէ	(" սանի մը)	192 .500	
"	" . — " Յարուրիւն Մուրաֆեանէ	(" 2 սանիրու)	300 -	7304 .325

ԺՈՂՈՎ. Խ. ՔՅԱՋԱՐԱՄԻ ՏԻԿԱՆԴԻՐԻ**1954**

Յունիս. — Օր. Ո. Տեր Ռեւուսեանէ	76 -
---------------------------------	------

1955

Ապրիլ. — Գիր. Տեր Վարդան Մրբազանէն	37 .800
» » Մամբրէ	37 .800
Հոկ. » Շնորհ Վարդազեսն	40 .475
» » Տիրայր	37 .700
» » Պատոկ	100 -
» » Օշական	37 .900
Օրդ. » Բաբգէն Քահանայէն	37 .800
Օգոստ. — Կիւլսալի Կիւլպէնկիւսն Հիմնադրամն	959 .435
» Պր. Մարտիրոս Տերեւեանէ	37 .625

Միւմսից ՏԻԿԱՆԴԻՐԻ**1954**

Մայիս 3. — Տիար Ներու Պ. Կիւլպէնկիւսնէն (Ո. Թ. Վ. ի6)	119 .700
Դեկտ. 24. — " " " " "	119 .700

1955

Ապրիլ 27. — " " " " "	120 -
Օգոստ. 5. — " " " " "	179 .550

Ա. Թ. ՎԱՐԴԱՐԱՄԻ ՏԻԿԱՆԴԻՐԻ**1954**

Յուն. — Մր. Պըրքէն	66 .665
Փետր. — Աւերուայէն	241 .370
Մարտ. — Պր. Տիգրան Գևորգեանէ	96 .875
Ապրիլ. — Աւերուայէն	241 .350
» . — Այնքաղի Հայր. Միուրենէն	40 -
Մայիս. — Մր. Պըրքէն	67 .485
Յունիս. — Աւերուայէն	241 .378

Փոխադրեալ

995 .123

54786 .668

ՄՈԱՏՎԵ

	<i>Փոխադրեալ</i>	S . S . Ֆիլ	S . S . Ֆիլ
Ցուլիս . — »		995 . 123	54786 . 668
Օյոս . — Վ. Ա. Եղբայրակցութենէն		364 . —	
Օնոս . — Հայ Կըր . Հիմնարկութենէն		362 . —	
» . — Մր . Պըրէն		96 . —	
Հոկտ . — Տիար Ն. Պ. Կիւլպէնկեսնէն		120 . —	
1955			
Ապրիլ . — Աւելուայէն		661 . 180	
Մայիս . — Մր . Պըրէն		169 . 810	
Նոյեմ . — Աւելուայէն		199 . 990	3025 . 243
	Գումար	57811 . 911	

	S . S . Ֆիլ	S . S . Ֆիլ
Հիւանդաց դեղ և զարման		2197 . 035
Նպաս Զանազանաց և Հաց Ալք. Բերդենէնի		1041 . 630
Պարհճաւորման Յանձնախումբի Մախսեր		
Նպաստ	2420 . 190	
Ալիւր	4395 . 800	
Սննդեղէն	1676 . 245	
Զանազանք	1952 . 895	
Ամսականք	1192 . —	11637 . 130

Նուիրակական և Պատգամաւորական նամբուրդութիւններ

Տեղապահ Մրբազանի

Կ. Պոլիս	101 . 600	
Հեղկասան	80 . 200	
Պէյրուր	71 . —	
Եղիպտոս	87 . —	
Պէյրուր	35 . —	
Եւրոպա	720 . —	
S. Կիւրեղ Վ.րդ. Գաբիկեանի Ամերիկա	172 . 600	
S. S. Հայիազնւ, Պարզեւ և Հայրիկ Վարդապետաց Էջմիածին	800 . —	2067 . 400
Ս. Յարութեան Տանարի ծախսեր		1980 . 450
Ս. Ծննդեան Վանուց ծախսեր		3026 . 140
Ս. Ասոււածածնի Տանարի ծախսեր		537 . 290
Միաբանութեան զվեսի ծախսուց		2531 . —
» սեռունդի »		9508 . 370
Վանական նորոգութիւններ		1083 . 041
Փոխադրելի	35609 . 486	

ԵՎՀ

	Տ Ի Ա Ն	Տ Ի Ա Ն
Գամբ. Գ. Ս. Կիւլպէնկեաննէ	Փոխադրեալ	Տ. Տ. Ֆիլի
Մատենադարանի նորոգութեան		35609. 486
Առ. վնասուց		
Միաբանութեան	1027. 425	
Աղբաւաց	698. 250	
Գամբ. Ն. Գ. Կիւլպէնկեաննէ	639. 500	
Միաբանութեան	125. —	
	206. —	2696. 175
Ժանզ. Վարժարան և Ընծայարանին		
Ամսականի	1750. 500	
Զգեսեղեն	1527. 425	
Սնունդ	6456. —	
Զանազան	1647. 390	11381. 315
Ս. Թրքմ. Վարժարանին		
Ամսականի	5101. —	
Զանազան	380. 060	
Տանիմի նորոգութիւն	356. 700	5837. 810
Վաճական այլ ծախուց		2287. 125
	Գումար	57811. 911

ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ՏԵՂԱՊԱՏ Ս. ԱԹՈՒՐՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ



تصدرها - بطريركية الارمن الاروذكس المدير والقرر المسؤول - صاحب النياقة هايكازون ابراهيميان
 تطبع في مطبعة دير الارمن - القدس العدد ١٩٥٦

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
 Editor - Bishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
 Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

1956-ի «ՍԻՐՆ» ԿԸ ՆՈՒԻՒՐԵՆ

ԽՐԱՅՈՂԵԼԻՆ

Գեր . Տ . Տիբան Արքեպոս . Ներսոյեան՝
Գեր . Տ . Առւրեն Եպոս . Քէմհամեան՝
Գեր . Տ . Նորայր Եպոս . Պաղարեան՝

Գեր . Տ . Հայկազուն Եպոս . Արքահամեան՝

Հոգ . Տ . Թորգոմ Վլրդ . Մանուկեան՝

Հոգ . Տ . Մաշտոց Վլրդ . Բարիլուսեան՝

Հոգ . Տ . Գէորգ Արդ . Նազարեան՝

Բար . Յավոչի Արկ . Մամուր՝

Բար . Գրիգոր Արկ . Մահակեան՝

Միաբան Ռափայէլ Ճէնազեան՝

Տիբար Նորայր Արսէնեան՝

Տիբար Յակոբ Թագւորեան՝

Տիբար Մուրտոտ Մանուկեան՝

Տիբար Մովսէս Ճանոյեան՝

Տիբար Թագւոր Մանուկեան՝

ԳԵՐԱՎԵՐԵՆ

Տիբար Կարապետ Քացախեան՝

Տիբար Գէորգ Ներսոյեանին (Հալէպ)։
Տիբար Գ . Տանձիկեանին (Պէյրութ)։
Պօղարեան Գրատան (Հալէպ)։
Տիբար Հարուտ Աղամեանին (Տօրքէոթը)։
Տիբար Հայկ Օհաննէսեանին (Գահիրէ)։
Տիբար Անուշաւան Արմոնեանին (Պէյրութ)։
Տիբար Անդրանիկ Մանուկեանին (Պաղտատ)։
Արժ . Տ . Գհ . Քհ . Գերմանիկեանին (Հալէպ)։
Տիբար Մովսէս Խաչիկեանին (Եիւ Ճըրպի)։
Տիբար Գրիգոր Նազարեանին (Թէհրան)։
Կարտինալ Էօժէն Թիսոէրանին (Հոռոմ)։
Տիբար Վահան Ատեփանեանին (Կալկաթա)։
Տիբար Մարգար Հէքիմպաշեանին (Պոլիս)։
Տիբացու Նուպար Շապճեանին (Պոլիս)։
Արժ . Տ . Վարդան Քհ . Ասատուրեանին
(Եիւ Ճըրպի)։

Տիբար Ղազարոս Գարտկէօզեանին (Պոլիս)։
Տիբար Նշան Առաքելեանին (Աղեքսանզըրիա)։
Տիբար Միհրան Գալպիեանին (Լոնտոն)։
Տիբար Յակոբ Ճանոյեանին (Տիթրոյթ)։
Տիբար Մարգիս Մանուկեանին (Վիւննա)։

ԼԱՊԱՎԱՐԵՆ

Արժ . Տ . Վարդան Քհնյ . Աւագեան՝

Տիբար Յակոբ Քացախսեանին (Եիւ Եորք)։

ԼԱՊԱՎԱՐԵՆ

Արժ . Տ . Վարդան Քհնյ . Աւագեան՝

Տիբար Տիգրան Պաղպալեանին (Եիւ Եորք)։

ՓԱՐԻՊԵՆ

Գեր . Տ . Ահրովքէ Եպոս . Մանուկեան՝

Տիբար Մ . Յովհաննէսեանին (Մօնթէվիտէօ)։
Տիբար Արշակ Մարգիսեանին (Ֆրէզնօ)։

ԱԺԵՐԺԻԼԱՎԵՆ

Հոգ . Տ . Կիւրեղ Վլրդ . Գարիկեան՝


Տիբար Միսիթար Գարիկեանին (Եիւ Եորք)։
Տիբար Մհարոպ Պաճաքեանին (Եիւ Եորք)։
Ֆրէզնոյի Հանրային Մատենադարանին :
» Ա . Երրորդ . Եկղ . Մատենադարանին :
Տիբար Մ . Գարբիկէլեանին (Ման Գրանչիսկօ)։

ԱԼԱՏՐԱԼԻՎԵՆ

Գեր . Տ . Առողիկ Ռ . Վլրդ . Ղազարեան՝

Տիբար Վլահան Ալթունեանին (Բասատէնա)։

ԼՈՅԱ ՏԵՍԱՆ Ս. ԱԹ-ՈՈ-ՈՅԸ ՏՊԱՐԱՆԻԿԻՆ



ՆԱՐԵԿ

ԱԼՈՅԱՄԱՏԵԱՆ
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻՈՅ
•
ԱՐԴ ՀԱՅՈՒԹ ՀԱՅՈՒԹ ՎԵՐԱԲԵՑ
ԹՈՐԵԳՈՄ ԵՊԻՍԿՈՊՈՅՈՍ

Դ. ՏԱՎԻՐՈՒԹԵՒՆ

ԵՐՈՒՍԱՂԵՄ
ՏՈԿՐԱՆ ՍՐՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ
1955

Էջ՝ 510

Գիր՝ Խօրք Շիլին

ԺԱՄԱԳԻՐՔ ԶԵՐԱՑ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՈՅ ԹԱՐԴՄԱՆՁԱՅՑ ՄԵՐՈՅ

ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՊԱՅ

ԵՒ ԵՐԱՆԵԼԻ ՀԱՅՈՒԹԵԱՆՑ ՄԵՐՈՅ

ԳԻՒՏՈՅ ԵՒ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԱՆԴԱԿՈՒՆԻՈՅ
ԵՒ ՄՐՈՅՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ



Դ. ՏՊԱՐԱՆԻԿԻՆ

Գիր՝ մեկ Տիբար

Ս. ԱԹ-ՈՈ-ՈՅԸ ՏՊԱՐԱՆԻԿԻՆ ԿԱՐԵՒՐ է ԱՏՎԱՅՈՒ.

ՊԱՏԱՐԱԳԱՄԱՍՈՅՑ

ՀԱՅՑ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՈՅ

DIVINE LITURGY

of the

Armenian Apostolic Orthodox Church

Անզերեկն բարգմանութեամբ Գեր. Տ. Տիրան Արքեպա. Ներսոյեանի
Մահուր բուդր եւ գեղեցիկ տպագրութիւն: Դաս կատեւոր նրանարակութիւն մը:
Լոյս տեսած է Ամերիկայի մէջ:— Գիր՝ 2 Սրբելին: